

ՍԻՆԱ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԵՐՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

Ն Ո Ր Շ Ր Զ Ա Վ Ա

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԵԱՆՑ

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Ե Մ

ՍԻՐԱՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՐԱԽ-ՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՊԱՑՐԻԱՐԱԴՈՒԹՅՈՒՆ

ՔՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Երես

ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ ՃԱՌԸ.	161
ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ	
— Հոգովայ կեամբը.	* * * 166
ԿՐՈՆԱԿԱՆ	
— Ցիսուսի ուսուցումը ըստ ճամատեսականներուն.	Ժ. Պ. 169
— Աստուածունչի ուսուցումը. Թրգմ. Սամուել Արուեան	171
— Կամուրջ. Հայացոց Մ. Ե. Ն.	175
ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ	
— Աղօքք առաւօսին. — Ցայզային.	Արսէն Երկար 176
ՊԱՏՄԱԿԱՆ	
— Ցապանակի եկեղեցին Կարիքարիմի մէջ. Մ. Եպս. Աղաւեռի	177
ՀԱՅՐԵՆԱԽՈՍՎԱԿԱՆ	
— Պատմական տեղեկութիւններ Հայաստանի . հողերի ոռոգման մասին. Մերուպ Մաղիսրու Արքակու.	181
ԵԿԱՂԵՑԱԳԱՍՄԱԿԱՆ	
— Գրիգոր Կեսարացի Պատիշար և իր ժամանակը.	Ա. Աղօյաձեան 187
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԷՆ	
— Ամսօրեայ լուրեր.	191

ԱՐԴՅՈՒՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՅ ՊԱՅՄԱՆԵԵՐ

**Բոլոր երկիրներու համար Սի՛Ռնի Տարեկան բաժնեգինն է
Անգլ. Ելիք 6 (Ամեր. Տառը 1. 50) կամ անոր համարժէքը.
Խռամսեայ կամ վեցամսեայ բաժնառդագրութիւն չփայ.
ԲԱԺԱՆՈՐԴԴԱՐԴՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԱԿԻ Է**

Zwugk Rédaction de la Revue Arménienne SION
Patriarcat Arménien
JÉRUSALEM — Palestine



ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ Է

ՏԱՐԱԿՈՆ

ՀԱԳԵՒՈՐ ԵՐԳՈՑ
ՍՈՒՐԲ ԵՒ ՈՒՂՂԱՓԱՌ
ԵԿԵՂԵՑԻՑՑՈ ՀԱՅՈՏՈՎԵԼՈՅ



ՀԱՅՈՒ ՏԵՍԱԿԻ

ԳԵՐ. ՏԿԱՐՏԻՉ ԵՊԻՍԿ. ԱՂԱԽՆՈՒՆԻՒԹ
ՍՈՒՐԲ ԵՐԿՐԻՆ ՄՐՐԱՎԱՅՐԵՐՈՒ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Էջ՝ ԺԵ+458 ԳԻՆ՝ ԵՐԵՔ ՃԱԼԻՆ

ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ժ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1936 - ՅՈՒՆԻՍ

Թիվ 6

ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ ՃԱՌԸ

— — — — —

Գերամուրն Մոբազան Եղբարք եւ Հոգեմուրն սիրելիք

Միաբանակից իմ ի Տեր.

Յեղեղուած խօսքերը, ճառական կրկնարանութիւնները մանաւանդ՝ ձանձրացուցիչ և ըստ այն նաև անպատճեցիկ կը գառնան առնասարակ, թէ իսկ տարեկոր ժամանակի խորոց մը բաժնէ գանձնք իրարմէ. այս պատճառաւ, միևն մեր ներքին օրէնքէն ինձի հարկադրուած կանոնական պարտականութիւնը նորէն կը կեցնէ զիս այս նուիրական Աթոռին առջև՝ և ձեր եղբայրական սիրոյն հանդէպ, անգամ մըն ալ արտասանելու համար Միաբանական Ընդհանուր ժողովից նախագահի պատրիարքական իմ ճառը, հարկ կը զգամ շեղելու նախորդներուն մէջ կիրարկուած ընդլայնումի զիծերէն, և Տնօրէն ժողովի տեղեկազրին թողլով մեր կրօնական և եկեղեցական, ազգային և ժողովրդական, բարոյական և հանրային, կրթական և մտառական, գարեական, ելմտական և մտակարարական կեանքին վերաբերմամբ թուանշային և պարագայական մանրամասնութիւնները, կը բաւականանամ քամի մը ընդհանուր տեսութիւններով լոկ, անդրադառնեամբ անցնող տարիին և ակնարկութեամբ գալիքին:

Անցաւ աւրին. այդ բառը այնքան կարծ և մունջ կը թուի ինձի՝ բացատրելու համար գործունէութեամբ, յօգնութիւններով, և՝ իմ հոգեկան և ֆիզիքական տեսանդեմքն գէթ դիտուած՝ յաճախ սրտհատնութիւններով լի այդ տեղուութիւնը, որ լաւագոյն պիտի լինէր՝ աւելի ճշգրանելով՝ ըստ 1935 Մայիս-1936 Ապրիլի եկամտական երկուտասանամսեակը:

Այսպէս կամ այնպէս, սակայն, ամէնուս խշնմտանքն իսկ կ'արտօնէ զմեզ ըսելու համար թէ անցնող այդ շրջանը յախութեան շրջան մը եղաւ գարձեալ Ս. Աթոռուս համար. Միաբանութեան կաղմը ունեցաւ թուային աճում՝ կինդ նոր սարկաւագներու և երկու արեգա արեգայից ձեռնազրութեամբ, և արդիւնաւորութեան առաւելում՝ արտաքոյ Պաղեստինի առաքելութեամբ մեր վարդապետներէն երկուքին, մին Անթիլիաս, իբր վերասեսուչ Դոգրեվանուց, միւսն ի կիպրոս՝ իբր ուսուցիչ Մելքոննեան Հաստատութեան մէջ: Կրնանք այս առթիւ յիշել նաև հոգեսոր, վարչական, և կրթական ծառայութիւնը մեր վարդապետներէն երեքին, մէկինք՝ ի Հայքա, ի տեղի անկելոյն, և երկուքինը՝ ի Ցողովէ, երեքն անկեղծ նուիրումին համար՝ սիրուած և յարգուած իրենց տեղերու ժողովուրդէն, ինչ որ մեզի կ'առթէ անխառն գոհունակութիւն:

Ս. Տեղեաց ժամապաշտութեան գործը շարունակուեցաւ հոգեռանդն սիրով, թէ ասս ի Մայրական Սրբոց Յակոբեանց՝ վերատեսչութեամբ կուսարարապետ Արքազա-



նին, և թէ ի Ա. Յարութիւն, ի Ա. Մնունդ, ի Ա. Աստուածածին, ի Ա. Հրեշտակապետ և ի Ա. Փրկիչ, վերակացութեամբ Տեղուչ վարդապետաց: Տեղուչ է, կարծեմ, յարակ-ցորէն յիշել հոս նկատելի պայծառացումը մեր եկեղեցական բեմին, ուր ինչպէս սրբա-զան եպիսկոպոսւնք, նոյնպէս մեր վարդապետներուն ամենամեծ մասը իրենց հոււա-քին և գիտութեան նպաստը բերին հոգեոր շինութեան գործին, այժմէն մատնանիշ ընելով իրենց մէջ ապագայ ընուի քարոզիչներ: Զեմ կրնար անիշխատակ թողուց նաև ընդհանուր և գմայլական գոհունակութիւնը զոր ամէն ժամանակի՝ մասնաւորպաշտ Ո. Զատովի ու Խոստութիւնը խոստովանեցան քանիցո, ինքինքնին զգալով կրօնական և կողեւոր քաղցրութեամբ խնկուած մթնոլորտի մը մէջ, և սրտալիր միմիթարութեամբ մեկնելով ասկէ: Յանկալի է անշուշտ որ հանրային զգացման տուած այդ բարենիշը մայ ընդմիշտ ճշմարիտ:

Վանական միւս պաշտօնակատարութիւնք ես, Տեսչութիւնք Ելեմտից, Կալուա-ծոց, Տպարանի, Մատենադարանաց, Խմբագրութիւն Պաշտօնաթերթի, Աւագ Թարգմանի պաշտօն, Արկածակալութիւն, Մատակարարութիւն, Դիւան, Հիւրընկալութիւն, Զգեստի-դինաց հսկուութիւն և այլն, ամէնքն ալ կատարուեցան բնականոն կարգաւորութեամբ, զիրենք գլխաւորող պաշտօնակալաց և պաշտօնէից անդուր ջանադրութեամբ: Մեր Ելե-մտից Տոմարները խօսուն հայելիներն են մեր հաշուական գործառնութեանց: Մեր Կալ-ուածոցն ու Ենիուածոցը մեր նիւթական ապանովութեան ամենէն գործօն սարուած քն են՝ միշտ ի յառաջդիմութեան, մեր մատենակարաններն ու տպարանը, ռուաշնը՝ մը-նայուն զրամագլուխը, և երկրորդը՝ շահագործարանը մեր մատարական կեանքին, կը մասն, առաջնները թերես քիչ, մը յամբ բայց ապանով ընթացքի մէջ դէպի կանոնա-ւորութիւն, վերջննը՝ միշտ ճնոնուն՝ սիլուսն և եկեղեցական և եկեղեցափական և բանասիրական հրամարակութիւններով: Յիշենք այս առթիւ թէ հոգելոյր Դուրեան Ո. Պատրիարքի ամբողջական գործերու շարքը կրթիչ վերջացած լինելով, ձեռնար-կած ենք արդէն՝ իրեւ Շուուրեան Մատենագրաբանուի այս շարքին շարունակութիւնը՝ ուրիշ նոր շարքի մը, որուն մէջ տեղ ունին Տ. Պարեգին Արքեպոս, Տովուէքիեանի, Տ. Մեսոպու Արքեպոս, Մագիստրոսի, հանգուցեալ Տ. Գիւտ եպիսկոպոսի եւ այլոց գործերը:

Ամենէն կարեւոներն են անշուշտ աննոնք զորս թողուցինք ամենէն վերջը. Մեր գպրոցները. Ս. Աթոռոյ Ընծայարանն ու Ժառանգաւորաց վարժարանը, և Սրբոց Թարգ-մանչաց ժողովրդական վարժարանը, ինչպէս նաև մեր թեմերէն Խոպպէի, Հայֆայի, Ամմանի, Շուէյֆայի և Աթլիաի Նախակրթարանները: Գոհ ենք այս ամէնուն արդիւնք-ներէն, մասնաւորապէս անշուշտ առաջին երկուքին, որնց տեսուչները անդուր արք-նութեամբ և ուսուցիչները մեղսուաշան աշխատութեամբ նուիրուած են իրենց գործին: Բայց այս ամէնուն մասին ընդարձակօրէն պիտի խօսուի Տնօրէն ժողովոյ տեղեկագրին մէջ ըստ' մ հոս միայն թէ Ժառանգաւորաց կրթարանը, որ սերմեարանն է մեր յոյսին, կը թուի բաղիսիլ լուրջ դժուարութեան մը: Տասնեկինդ տարիներէ ի վեր, ցարդ, կա-ըիի եղած է աշակերտութեան թեկնածուներ հոգալ որրանոցներէ և Սիրիոյ, Լիբանանի և Եղիպատոսի և փոքր չափով մը ևս Յունաստանի Նախակրթարաններէ. այժմ, որոց է սակայն թէ պիտի չկարենանք ունենալ նախակին զիւրութիւնները. Հոգեոր աշակերտու-թեան վախաքի նուազումը՝ թէ սփիւրքի մեր զարցոններուն մէջ յառաջ եկած նոր ոզի մը, գիւրին չէ ծշել թէ այս երկու ազգահերէն ո՞րն է որ կը պակսեցնէ այսպէս ըն-ծայացուներու թիւը: Թէկ այս տարի ես, որոշմամբ Տնօրէն ժողովոյ, մեր հոգեորա-կան ուսուցիչներէն մին ի մասոյ կը մենիի ի ինդիր ժառանգաւորցուներու, բայց կը կարծեմ թէ, վերջ ի վերջոյ, Ընդհանուր ժողովով պիտի պարտաւորութիւն զբաղիլ այս հարցով ես:

Անցնելով մեր պիտանէի և պարտքի խնդրոյն, որուն համար վստահ եմ թէ ամ-բողջ ազգն ակնկառոյց է մեզի, ուրախ եմ յայսնելու ի լուր ամէնուն, թէ հաւատա-պիտին, ու ոչ միայն չեմ յարաց 100,000 ոսկոյ պարտքը՝ այս

Մայիսի սկիզբն իջած է արգելու 90,000ը. յոյս ունինք թէ, եթէ ընդհ. ժողովդ վաւերացնէ ծողովին ներկայացուած յառաջիկայ տարւոյ պիտածէն, մինչև զաւ Մայիս, եթէ ելմտական որ և է տաղնապէ զերծ մնանք, այս գումարէն պիտի գնարենք 6000 ոսկի ևս, անոր յատիցնելով կնճտ տարիէ ի վեր շինուած կալուածներու վարձքի տարեկան աւումարին աւելի քան 1/4ը. իսկ պարտավճարի այս սակը յետոյ տարուէ տարի յառաջատուաբար աւելի պիտի պարի:

Անցնող տարւոյն մէջ է որ վայելեցինք այցելութիւնը Ս. Էջմիածնի լիալօր նուիրակ Դեր. Տ. Գարեգին Ա. Արքապատութեան պաշտելի գաղափարը, համազգային նախամեծար Աթոռոյ արժանաժամանգ գահակալը և արժանաւոր հոգեորականը Ռւբախ ենք որ այս առթիւ մեր թեմական ամբողջ ժողովուրդը, որ Պատ. Միքարանութեանդ հետ արգէն չորս տարիներէ ի վեր սկրով կը հատուցանէ զլուսաւորչի կումայրի կամաւոր տուրքը, այս անդամ ևս մէծ եւանդով մասնակցեցաւ Ս. Էջմիածնի տաճարի նորոգութեան հանգանակութեան, շերմօրէն տպաւորուած՝ Ն. Սրբազնութեան սրտաշարժ կոչերէն:

Դարձեալ, նոյն տարւոյն մէջ մեր ունեցած արտակարգ զրազմանց ամենին կարեռն ու նուրիսականը եղաւ այն պարուականութիւնը զոր և Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը հաճեցաւ յանձնել մեզ, յանուն իւր գուման կանչնելու համար Աստուածաշունչի Հայերէն Թարգմանութեան 15 դարեան Յորելանին, կազմակերպելով և վարելով այդ կրօնական և ազգային մէծ տօնին տարեւոր հանդիսակատարութիւնը ամբողջ սփիւռքի մէջ, Երջանիկ եմ ըսելու թէ, աջակցութեամբ Ս. Աթոռոյ Ժնօրէն ժողովէն և Շուսումն. Խորհուրդէն այդ նպատակին համար կազմուած Յորելինական կեդր. Յանձնաժողովի մը, մէծ յաջողութեամբ իրականացաւ այդ գեղեցիկ գործին կազմութիւնն ու կատարումը, և այդ առթիւ ամբողջ հայութեան մէջ գոյացած խանգավառ ողերութիւնը պիտի մնայ ազգին լրութեան համար անմոռանալի և կազդուրիչ յիշատակ մը, և և. Ս. Օծութեան և ճեզ և ինձ համար քաղցր միիթարութիւն մը:

* *

Ահա անցնող տարիին պատկերը՝ իր ընդհանուր գիծերուն մէջ. պատկեր, չեմ քաշուիր կրկնելէ, գոհունակութեան միայն արժանի:

Բայց, կարիքները որքան աւելի գոհացում ստանան, պէտքերը այնքան աւելի աղաղակող կը գտանան. կարիքները՝ ընթացիկ կենաքի պահանջներն են, իսկ պէտքերը՝ ապագայի մտածումէն յանձնարարուած անհրաժեշտութիւնները. հարկ է հոգալ առաջնները՝ կրենալու համար ապրիւ օրքատորէ կեանքը. բայց հարկաւոր է մտահոգուի նաև մըւաներով, որպէսզի՝ գաղափարէ մը ծնած կեանքը՝ զոր կ'ապրինք հու՛ ներկային մէջ սահմանափակած չըլլանք, ուրիշ բառով՝ որպէսզի չխողունք որ այս Հաստատութիւնը կորսնցնէ իր խոէալը: Այս ծունը անցեալէ մը, հոգեոր կեանքի և փառքի օրերէ կուզայ, ու պէտք է զիմէ միշտ զէպի աւելի բարձր ճակատազիր մը: Ամէն սերունդ, որ կ'ապրի այդ յարկին ներքն, պէտք է այնպէս մը ընէ որ անոր մէջ սահած իր ներկան անոր պապային ամբացումը ապահովող նոր ճիգ մը լինի:

Բայց թողունք բառերը, և անցնինք իրողութեանց:

Կ'ըսէի իմ խօսքիս սկիզբը, թէ մեր միքարանական կազմը բարգաւաճած է, ոչ միայն իրը քանակ, այլ թերեւս նաև իրը որսկ: — Պէտք է սակայն լաւ կըուել կացութիւնը, կրնայ ասիկա՞ ճիշդ ըլլալով հանդիրձ՝ պատահումի մը գործը եղած լինել. ժամանակաւոր հանգամանքներու ծնունդ. հետեւաբար և ոչ տեական: Խնդիրը զայն մեայուն գրութեան մը վերածելուն մէջ է: Եւ ասիկա կրնայ լինի՞ երբ այնպէս ընենք որ մեր կեանքը ոչ թէ երևի, այլ իրապէս ըլլայ այնպիսի զօրութիւն մը՝ որմէ կինդանի հրապոյրներ գուրս գան, առինքնելու համար լաւագոյն և հոգելից տարրեր:

Այս ազգը հոգիէ պարզուած չէ դեռ, և պիտի չպարզուի իսպառ: Ճեսէ՞ք երիտասարդները, որնք ի զին իրենց հանգիստին և կեանքին հակ, կը փարին սկզբունքներու, վասնդի գաղափարներ կը տեսնեն անոնց մէջ. պէտք է յաջողիլ ապրեցնելու և երեցնելու գաղափարը, որուն չերտոց եղած է այս Տունը երկար գարեր, համեցնել թէ վեհագոյն մտաժիպարը կը պահուի Ստուգոյ և Ազգին ծառայութեան նորիրումին մէջ. ու ասիկան կ'ըլլայ ապրելով հոգեւորականի ճշմարիտ կեանքը, որուն մէջ տեղ չեն կընար գտնել թեթե բարքը, թեթե միաքը, թեթե խօսքը, թեթե հաւատքը, ծոյլ կամքը, հաճոյքին պաշտամունքը: Հեռուն մենէն քեմի և գրչի, կամ մտածումի և զգացմանց արտայայտութեան որ է սահմանակութիւն. զարգացումէն պէտք է զէն քեր առնենք շինելու համար միայն մեր հաւատքը, հաւատքը մեր նախնեաց՝ որ այս զարմանալի ժողովուրդին գարաւոր գոյութեան խարիսխը և ոյժն է եղած քսարերէ ի վիր: Պէտք է իրաւունք շինենք մեզի՝ նկատուելու իրապէս լուրջ մարգիկ. չմոննալ թէ մտածողութեան՝ զգացողութեան և կամեցնողութեան մէջ լրջութիւնն է ամենէն էական բանը: Այս ատեն այս Տան գրոշն կուգան հետզհետէ ոչ միայն լաւագոյն տարրերը, այլ անոր փարած կը մանա նաև անոնք որ մեր շունչին ու ձեռքին տակ եկած են փնտուել իրենց հոգեկո կեանքին մունքը: Այս ատեն մեր Միաբանութիւնը ստուգին մշտնչնաւորած կ'ըլլայ իր գրութիւնը և անով մարմանաւորած զաղափարը, իրեւ բանակ՝ հոգւոյ զէնքուն սպառագինուած: Եթի ամենէն յատշադէմ ազգերուն մէջ հակ գեռ կը առնական խօրութեանը կը նկատուին ուժեղ մարմիններ, եթէ Հռովմէական միսիոնները այժմ հակ են աւելի զօրեղ քան Հռովմի լեգէոնները, ո՞վ պիտի ուղէր ուրանալ այդպիսի հզօր և առեական կազմերու կարերութիւնը:

Կ'անցնիմ ուրիշ կէտի մը: Ճապիս զերի մէկ մասին մէջ ըսուածէն կը հասկցուի արդարք թէ կրնայ բարգաւած նկատուիլ մեր տնտեսական դրութիւնը, քանի որ հաւատարակին է մեր պիտումէն, չենք ըրած նոր պարտք, վճարած ենք բաւական պարտք, և այս հինգ տարուան մէջ կառուցած ենք արդէն շուրջ 70,000 սկի արժողութեամբ կալուածներ, որոնց հասոյթովը հնար պիտի լինի շուրջ տասը տարուան մէջ սրբել միր ամբողջ մասցեալ պարտքը: Այս պատկերը սակայն պէտք չէ շատ խտէ մեր զգացումները: Աշխարհ լի է անակնականներով. քաղաքական փոփորիկ մը, անտեսական մեծ տապնապամ մը, հսկայական նոր ծախքի հարկադրում մը մեր վրայ, կրնան մէկ օրէն միւսը ցնցի զմեզ: Միշացագին երկնքին վրայ անա նորէն սկսած են թիպանալ ամպերը, և չենք գիտեր թէ արեմտին քամին ինչո՞ր կրնայ բերել մեզի: Եթեոյ, կալուածատիրութիւնն ալ իր տնտեսական ենէկներու ունի. Ամերիկայի և Եգիպտոսի մէջ պատահած տագնապները գեն չեն մոցուած. ի վերջոյ Ս. Յարութեան և Ս. Շննդեան տաճարներու ընդհանուր նորորութեան ծախուց մեզ վիճակուած բաժինն մասին վերջերս նորէն ստացած ենք ազգաբարութիւն կառավարութիւնէն: Այս ամէնը կը ստիպեն զգոյլ ըլլալ, ոչ միայն գուրս չելլելու համար ինայտութեան մեր սահմաններէն, այլ մասնաւոնդ ներքին մեծագումար բեռներու տակ չմտնելու համար գէթ՝ մինչեւ լրիւ շուշցումը մեր պարտքին:

Երրորդ կէտ մը. սոսկ բարոյական հմերու վրայ կազմուած բնկերակցութեան մը մէջ, ինչպէս է մեր եղբայրակցութիւնը, ուր իշխանութիւնը օրէնքն է միայն, առանց յարակից ուրիշ գոյացական զօրութեան մը, կեանքը շուտով և յաճախ ընդունակ կը գառաջնակին մըրկումներու, որքան մանաւանդ աելնայ, ինչպէս մեր պարագան է, զայն կազմով անդամներուն թիւը, այսինքն որքան ստուարանայ ըմբռումներու, ճաշակներու, խտանուած քններու, տեսակէտներու և գատելու եղանակներու տարրերութիւնը: Առաջքը առնելու համար այդպիսի վիճակէ մը յառաջ գալիք կործանարար արդութիւն վանական վերին իշխանութեան: ինչ որ մեր կրօնաւորական ուխտագիրն տրամադրութիւնն է արգէն: Այս Հաստատութիւնը մերձաւոր անցեալին առամադրութիւնն է արգէն: Այս Հաստատութիւնը մերձաւոր անցեալին մէջ

տառապեցուցած է ազգին խղճմտանքը՝ այդ կարգի վրդովմունքներով, որոնց հետեւանքը եղած է ամենէն աւելի իր իսկ վկասը։ Ամէնուու ջանքը պէտք է լինի թոյլ չտալ որ երկպատակութեան գեր թուխս նստի այս նոր կարգին մէջ ևս։ Անոնք որ ո՛ւ և է կերպով գը ձգտին իրողին խաղաղութիւնը, թշնամի պէտք է նկատուին Աստուծոյ և ազգին այս ժան, և իշխանութիւնը՝ որ յանուն Աստուծոյ և ազգին կը վարէ այս Հաստատութիւնը, պէտք է անվարան ի գործ դնէ անոնց հանդէպ կարեւոր։

Երկու կէտ ևս, համառօտիւ, և կը վերջաւորի իմ խօսքը։ Նախորդ տարիներու իմ ճառերուս մէջ, քանից անդրագարձած եմ մեր միաբաններու սփիուքի մէջ հովուական պայտօնի կամ առաքելութեան հարկին և հարցին վրայ, բան մը, որուն արդէն ժամանակի ընթացքին գոհացում տուած ենք մեր բաւականութեան առամանին մէջ։ Քանի որ, բացի մեր վիճակին մէջ եղած երեքէն, չորս հոգեորականներ ևս ունինք ցարդ արտասահմանի ծառայութեան մէջ։ Անշուշտ երբեք չենք կրնար մերժել ժողովրական ծառայութեան սկզբունքը։ Բայց հարկ է միանգամ ընդ միշտ ընդունիլ թէ Ս. Աթոռոյ կրօնական, վանական և կրթական պէտքերուն գոհացում ստանանինէն վերջը միայն կարելի է նկատի առնել այդ մտօք կատարուած արտաքին խնդրանքները։ Այս Հաստատութեան գոյութեան և լինելութեան պատճանն ու պայմանն ըլլալով ամէն բանէ առաջ Ս. Տեղեաց մէջ ազգային իրաւանց պահպանութեան պարտքը։

Վերջին կէտ մը. ըստ մեր կանոնագրի, Ս. Աթոռոյ եպիսկոպոսաց թիւը պէտք է մինի, բացի պատրիարքէն, հինգ։

Յայտնի է թէ որքան նուազած է այժմ այդ թիւը, և ո՞րչափ կարեւո՞ւ անոր լրումը, մեր եկեղեցական կեանքին պայծառութեան, պատրիարքարանի դիրքին և մեր աւանդական կարգաց պահպանութեան տեսակէտով։ Այդ աստիճանին վրայ ցոնուողներս կրնանք այլ ևս անդորր զգացմամբ ըստէ։ «Եզեղ պարզ է անել և մեզ մեզմանալը։ Տնօրէն Ժողովոյ ուշադրութեան կը յանձնեմ այս հարցին նկատառաման համար անհրաժշտին գործադրութիւնը։»

Յեկեցի պաշտօնականներն ու պաշտօնեաները. չեմ կրնար չյիշել ժողովները. ասոնց մէջ, բարձրագոյնը, Ընդհանուր ժողովդ, որ զումարուեցաւ և աշխատեցաւ միշտ կանոնաւորութեամբ։ Տնօրէն ժողովը մանաւանդ՝ եռանգուն գործ ունիւթեամբ կատարեց Ս. Աթոռոյ վարչութեան բուն գործը ատենապետութեամբ Տ. Մեսորաց Սրբազնի, նոյնիս և մասնաւորապէս Շինուածոց Յանձնաժողովը և Ռւսում։ Խորհուրդը, որ նոյն ատեն ստանձնած է Գրական Մրցանակի հոգը, ամէնքն ալ խղճի մտօք կատարեցին իւրենց պարտականութիւնները։ Ծնորհակալութիւն և գոհունակութիւն ձեզ և նոցա, ամէնքիդ։

Աստուծու, որ մեր նախնեաց տուած է ոյժ կիմնելու և զարգացնելու Ս. Աթոռոյս Հաստատութիւնը, չնորիէ ամէնուու կարողութիւն՝ ի շինութեան պահելու զայն. օրհնութիւն այս նուիրական Հաստատութեան համար արդիւնաւոր հանդիսացած և հանդիսացող պատրիարքաց, միաբանից, աշխատաւորաց, բարերարաց, բարեկամաց և համօրէն հայ ժողովրդեան՝ հանդուցելոց յիշատակին և ապրողներուն կենաց։ ամէն։



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀՈԳԻՈՎ ԿԵԱՆՔԸ

Զենք ըսեր Հոգեւոր կեանիք, զի կը բերուինք տարբերութիւն մը մատնանշելու այս մէկին և այդ միւսին միջի:

Խորբով, անտարակոյս, նոյնն են արդարեւ երկուքն ալ. Հոգեւոր կեանիք և Հոգւով կեանիք. վասնզի, մինչ առաջինը, էապէս, կրօնական զիտակցութենէն լուսաւորուած հոգիին այն վիճակն է՝ որուն մէջ միտք, սիրա և կամք, սերտիւ ներդաշնակուած իրարու հետ, այլ ես յատաջ բերած են ներքին խաղաղութեան այնպիսի գրութիւն մը, ուր մարդս, կերպով մը կամ չափով մը, ինքզինը տիրացած կը զգայ այլ ևս իր կեանքի նպատակին, երկրորդը՝ գարձեալ կրօնքի կրակէն շունչ ու շարժում ստացած ներքին եռուզեռի այն վիճակն է, ուր Հաւատքը, Եղյան ու Սէրը, այդ երեք աստուածային զօրութիւնները կամ առաքինութիւնները, անդադրում հրայրքի մը մէջ կը պահեն մարդը, իր էութեան ազնուազոյն մասին մէջ:

Առաջինը, այսպէս, սիալած չենք լինիր թերես՝ եթէ ըսենք թէ՝ հանդարտած և կեանքի վերածուած բարեպաշտութիւնն է նոյն իսկ, այդ բարին ամենէն լայն և մաքուր առումովը անշուշա. իսկ երկրորդը՝ տեսլական ազդումներէ բռնկած այն խանդավառութիւնը, որ իր մէջ սաեղծագործ ոյժերու յայանութեամբ կը բնորոշուի: Ուրիշ պատկերով մը, առաջինչ՝ ալ իր կաղապարին մէջ հանգչած ձևակերպուած զեղեցկութիւնն է, իր զիժերուն մէջ թէկ միշտ կենդանի և խօսուն. իսկ երկրորդը՝ այդ զեղեցկութիւնը երկնող և գոյաւորող հրահալքն ինքնին:

Երկուքը, էութեամբ և բնութեամբ նոյն, լինելութեամբ և իրը արդիւնք միայն կը տարրոշուին իրարմէ: Իրարմով կը բացատրուին անոնք. վասնզի զիրար կը լրացնեն: «Հոգկոր կեանքը պիտի մնար ընդ միշտ անըմբռնելի» եթէ չնասկցուէր իբրև արդիւնք հնոգուվ կեանքըն. իսկ այս վերջինը ոչ մէկ կերպով պիտի արդարացնէր իր զոյութեան իրաւունքն իսկ՝ եթէ չկարենար ծնունդ տալ միւսին:

Քրիստոնէական րուն կեանքը, ըսել կ'ուզենք քրիստոնէական սրբութիւնը՝ որ աշխարհի վրայ ամենէն կատարեալ արտայայտութիւնն է հոգեւոր կեանիքն, պիտի չիրականանար քնաւ, եթէ իրմէ առաջ և իրեն համար նոյն իսկ իրականութիւն գտած չ'ըլլար արդէն հոգւով կեանիք: Վերջապէս, աւելի ճշդելով այս մասին մեր մտածումը, հոգիոր կեանքը՝ չնորհաց ազդեցութեամբ և զանիւ դաստիարակութեան միջոցաւ մարդկային հոգիներու կրթութեան և զանոնք գէպի կատարելութիւն ուղղելու գործն է, որ հանրական ձև ալ կ'առ-

նէջ ընտանիքներու, ընկերութիւններու, ժողովուրդներու եւ սերունդներու կեանքին մէջ ևս իրականանալով, մինչ հոգով կեանքը՝ որ զԱստուած մեր մէջ, նոյն իսկ ժամանակառորապէս, այսինքն մեր զոյտոթեան ամենէն բախտորոշ վայրկեաններուն, ապրեցնելու կարելիութիւնն է, ընդհանրապէս անհատներու և որոշ խմբումներու մէջ է որ երևան կուգայ:

Ասո՞ր անշուշտ, այդ հոգովով կեանքին է անտարակոյս որ կ'ակնարկէ Առաքեալը, երբ կ'ըսէ. «Հոգով եռացէք», ու այդ հոգին՝ որ պէտք է արծարծի մերինը և փայլատակէ անոր մէջ, Աստուծոյ Հոգին է միայն. ճշմարմարտութեան, արդարութեան և սրբութեան անաղարտ և կենդանի գաղափարականը, առանց որուն՝ անկարելի է որ մարդու իր մէջ զզայ մեծ Սկզբունքի մը յղացքն ու երկունքը. առանց որուն՝ անհնար է որ կարող ըլլանք նոյն իսկ մտածել բարի և յաւերժական արդիւնքներով բղուն մեծագործութեանց վրայ: Ամէն յառաջդիմութեանց սկիզբը, ու վերևուր ամէն նշանացիցի՝ որ մարդկային կեանքի պատմութեան այս կամ այն մեծ թուականները կը մատնանշէ, այդ հոգին՝ Աստուծոյ Հոգովով եռացող կեանքի մը տեսիլքը կը լուսաւորուի անպատճառ:

Քրիստոնէութենէն առաջ և արտաքոյ նոյն իսկ, ուր որ մարդկային ճակատագիրին բարեբարող շարժում մը յառաջ եկած կամ գործ մը կատարուած է, պէտք է ոչ թէ ենթադրել այլ հաւատապ մանաւանդ որ տեղի ունեցած է Հոգւոյ այդ եռացումը. հոգով կեանքի այդ ապրումը: Բարութեան և իմաստութեան Օրէնքը, որ Աստուծոյ կամքն է մարդկութեան և ամեզերքի կեանքին մէջ, չէր կընար թոյլ տալ որ իր Յայտնութենէն առաջ կամ դուրս ապրող աղջերն իսպառ չքանան սրտի ու մտքի մահացուցիչ խաւարի մը մէջ. այս պատճառաւ, մերթ ընդ մերթ աննաց մէջ ևս նշուլած է ճաճանչներ իր ճշմարտութենէն, մարդոց միջոցաւ՝ որոնք ընազդն ունեցած են հօգեկան լոյսի:

Գիտենք ամէնքս ալ թէ այդպիսի մարդերով ո՛քան հարուստ եղաւ. Խորայէլի կրօնական կեանքը, բայց զիտնալ և յիշել պարտինք մանաւանդ թէ քրիստոնէական իրականութեա՞ն մէջ ո՛քան աւելի ստուար եղած է այնպիսիներուն թիւը:

Լոկ հարեւանցի անդրադառում մը Եկեղեցւոյ առաջին տարիներու, հաւածանքի երեքգարեալի ինչպէս և ամրող քսան դարերու ամենէն ոգևոր շըրջաններու պատմութեան վրայ՝ պիտի ցոյց տայ մեղի երկար տողանցութիւնը հոգւով կեանքը իրապէս ապրող սրտի, մտքի և քաջութեան մարդերուն, որոնք փառաւորեցին Աւետարանի գաղափարը: Անբաղդատելի արժանիքով զործիչներ են անոնք. Առաքեալները, Աւետարանիները, ասոնց հետևողները և անոնց աշակերտները, որոնց եռանդին ու գործունէութեան աղբեւլն ու գաղանիքը չես կընար բացատրել՝ Աստուծոյ Հոգին տարբեր որ և է աղդակի մեկնութեամբ:

Ո՛չ ուսման, ո՛չ զիրքի և ո՛չ նիւթական որ ևէ ուրիշ պայմաններու առաւելութեամբ նշանակելի անձեր չեղան անոնք, բայց կատարեցին այնպիսի զործեր զորս պիտի չկարենային մտածել նոյն իսկ այդ բոլոր մարդերուն մէջ փայլած ամենէն երևելի վկունները: Պարտուելով յաղթելու հրաշքը, որ շուարեցուց աշխարհի իմաստութիւնը և որուն առջև ի վերջոյ տագնապի մատնուեցաւ հնու-

թեան պետական ոգին, իրենցմով է որ առաջին անգամ յայտնուեցաւ մարդկութեան մէջ :

Այդ յայտնութեան ամենէն շքեղ իրագործումն է ապահովաբար այն որ Պենտեկոստէի օրը տեղի ունեցաւ Վելնատան մէջ : Անոր տեսարանը, որուն մէջ անշուշտ անառարկելի իրողութիւնն է որ կը նկարազրէ Գործք Առաքելոցի հեղինակը, եթէ նկատուի նոյն իսկ խորհրդանշան մը միայն, դարձեալ կը ներկայացնէ մեծ արժէք մը . վաճանգի կը պատկերացնէ քրիստոնէական մտայնութիւնը այն ժամանակին՝ ուր գրուեցաւ այդ զիրքը, մեր թուականին առաջին դարուն :

Դեռ այդ միջոցին, երբ գեռ իր ամենէն սաղմային վիճակին մէջ էր նորածին քրիստոնէութիւնը, անոր ծառայութեան լծուած մարդկի այդ օրերէն անոր վրայ կը տեսնեն ընդ ամենայն երկիր տարածուելու և ամինչև ի ծագս աշխարհի քարոզուելու՝ այսինքն տիեզերականութեան նկարազիր մը . ինչ որ կը նշանակէ թէ, զործիչներ իրենք իրապէս մեծ զաղափարի մը, զործիքները կը տեսնեն անոնք իրենց մէջ գերազին կամքի մը՝ որ կը վարէ զիրենք դէպի յաւերժական զործունէութեան մը ճամբաները :

Ու ասիկա ներքնապէս ապրուած հոգուով կեանքայի մը զիտակցութեան ամենէն աղաղակող վկայութիւնն է իսկապէս, սիրտերու մէջ հնչուած :

Աւելի ետքը, երբ Աւետարանի ազգեցութիւնը տարածուեցաւ զրականութեան և արուեստից, գիլխոփայութեան և զիտութեանց բոլոր կողմերուն վրայ, աւելի ճիշդ՝ երբ Քրիստոնէութիւնը իր ուրոյն կալուածները կազմեց մշակոյթի բոլոր բաժիններուն մէջ՝ միւսները նսեմացնելու աստիճան, այդ հոգուով կեանին, հեռի տկարանալէ, ընդհակառակն աւելի զօրացաւ, և, զարգացումի այդ բոլոր ճիւղերուն մէջ, կարծես իւրաքանչիւրին առանձնայատուկ պրիմակի մը մէջէն, աւելի լուսաւոր և պայծառազեղ արտափայելով, ճառագյութեց մարդկայն կեանքի լրութեան վրայ : Ատկէց է որ քաղաքակրթութիւնը, յամբ բայց ապահով գնացքով մը ակսաւ ծառայել մարդկութեան բարեյն, ու արուեստները բարուց ազնուացման և զիտութիւնները ցաւին ամորման կամ չարին յաղթահարումին ուղղեցին հետզհետէ իրենց ամրողի ճիզը :

Այդ ովէէն ծնան Օգոստինսներ, Խսկերերաններ, Ազուինացիններ, Շնորհալիններ . . . բոլոր մեծ Սիրտերը, բոլոր մեծ հանճարները, բոլոր մեծ զիտունները, նույինականները, նահատակները, մարդկութեան ճշմարիտ բարեկամներն ու բարերարները :

Ու բոլոր ժողովուրդներուն կարգին, որոնք Աստուծոյ Սէրէն մարդկութեան ընծայուած Հոգուոյ այդ հրահոսան ծորանին կրցան մատուցանել իրենց Հաւատքին բաժակը, զիտենք թէ մերինը սուրբ յոյսերու ի՞նչ երկիղածութեամբ մօտեցուց իրեն՝ շատ կանուխէն և միշտ, իր դարաւոր նահատակութեան ամենէն դժիսեմ և երջանիկ պահերուն միանամայն :

Ու ասայր որ աստուածային այդ Հոգուոյն չնորհաց խաղացմունքը այժմ ևս շարունակուէր և ընդ միշտ՝ իր ամրողի զոյութեամբ դէպի սուրբ իսէաններ միայն սևեռուած այս ազգին ցաւատանչ կեանքին մէջ . . .

ԿՐՈՆԱԿԱՆ

ՑԻՍՈՒԽԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԸՍՏ ՀԱՍՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Ե. Գ. Ա. Խ.

ԹԱԳԱՆՈՐՈՒԹԵԱՆ ԿԱՏԱՐԱՆԸ

(Եար. Աթոն 1936, էջ 136:6)

Ի՞նչպէս կը տեսնուի, ամէն ինչ հոգեկան է մէկ կողմին համար, և ամէն ինչ նիւթական՝ միւսին համար: Ի՞նչպէս ընտրութիւն ընել այսքան տարբեր դրութեանց միջնու ծշմարիս ըսելով, իրարու հակառակ այս երկու իմաստներուն են են երկու կողմերուն համար ևս անյաղթելի թուող գժուարութիւններով: վասնզի, վերջապէս, եթէ պիտի չկարենանք մէկ կողմ զնել աւետարանները, որոնք գաղափարը կուտան Յիսուսի պի վերայ ամպոց վերադարձի մը (Մրկ. ժկ. 26, 27, Մտթ. իի. 30, 31, իի. 31), հասկնալի է թէ մեկնութիւնը գժուարութիւն պիտի կրէ ընդունելու որ Քրիստոս ժամանակից սերունդին ի գէմս ըրած ըլլայ այս ցուցունքը (Մրկ. ժկ. 30, 31, Մտթ. ժ. 23, իի. 34, 35), որ ինքը, մարդոց Փրկչւը, իր գարուն որ եւ է մէկ իսրայելացին պիս այսպիսի արտասոց սխալի մը մէշ ինկած ըլլայ: — Ինդրոյն ճշագրիտ ուղղութիւնը մասնաճուղ չափական համարութեան փորձ մըն է Վայքինապախի հետեւել աւետութիւնը: Հանճարեղ, թէն յաճախ սեղմ, վերլուծումով մը այս հեղինակը կը ջանայ Յիսուսի վերագրուած խօսքերուն մէջէն գուրս թերել հրէական հաւատալիքներու մասինը, որոնք կը նշմարուին անոնց մէջ: արտաքին տարրեր՝ որոնք աշակերտներուն վերարտադրութեան կ'ընծայուին և ոչ թէ Տէրոջ ուսուցումին: Տարակուսելի է նոյն իսկ, կ'աւելցնէ այս գիտունը, որ Տէրոջը մտածումին մէջ յարաբերութիւն եղած ըլլայ իր վերադարձին և ասուած պետական վիճակի գաղափարուներուն միջւ: քննադատութեան կողմէ այսքան անգամներ ընդունուած այս յարակցումը անպատճառ այժմեան աւետարանաւութեան մէջ համար կ'ընծայուին և ոչ թէ Տէրոջ ուսուցումին:

կան բնագիրներու խմբագրողները պէտք է կատարած ըլլան: Միւս կողմէ, սակայն, հարկաւոր է ենթադրել Յիսուսւ իսուս մը, որուն կրցած ըլլան կառչիլ, որոշ հաւանականութեամբ մը, Եկեղեցին նոյն իսկ ամէնէն սրտեռանդն յուսերը: այս տեսակտով մոյսի և իր գպրոցին սրամիտ մեկնաբանութիւնը չի բացատրեր թէ սկիզբէն ի՞նչ էր առաջին քրիստոնեաներու վիճամանութեան ճշգրիտ ձեւը: Ի՞նչ եղաւ ուրեմն Փրկչին յայտնութիւնը այդ մասին՝ որ այնքան ուժգնապէս ցնցելով միտքերը, անվիճելի աւետարանական դրույնով մը արպաւորց այդ ժամանակի Հրեաներուն և քրիստոնեաներուն հասարակաց եղած հաւատալիքները: Վայքինապախ այդ վաւերական մարգարէութիւնը կը գտնէ Տէրոջը այն խօսքերուն մէջ, որոնք իր յարութեան կը վերաբերին: Յիսուս նախատեսած և ծառացած է իր յազդութիւնը գերեզմանին վրայ: Մեյան թէ զինքը լրջապատողները, այդ խօսքերուն իմաստն ըմբռնելու համար լաւ պատրաստուած չըլլալով, զայն ժամանմբ հասկցան յաղթական վերագրածնի նշանակութեամբ՝ այդ ատենի հրէական գաղափարներուն ազգեցութեան տակ: Տէրոջը վերերեսումէն ետքը նոյն իսկ, անոնք չըխորհնեցան թէ անոր բոլոր փառաւոր խօստութեանը կատարուած են: գալուստին մօտայութ ըլլալով պարագան էր որ ամէնէն աւելի նոյն միտքը մնաց: բայց խեղերփնեցին այս փառաւոր գալուստը՝ լայնօրէն շահագրծելով հրէական յայտնութիւնը, որմէ քրիստոնէական հնագոյն աւանդութիւնը պատկերներու և գոյներու իր անբազգատելի հարստութիւնը փոփ առաւ: Այսպէս, Փրկչին յարութեան և վերջին դատաստանի գաղափարներուն շուրջ, պիտի կազմուած լինին երկու գուգահեռական հուսանքինը, որոնք կ'անցնին աւետարանական ուսուցումին մէջէն, բայց որոնք, ըստ այդ ենթագրութեան, իրենց ծագումը կը պարտին մի միակ նախնական գոյզի մը կանխասացութիւններուն, որոնք նոյն են իրարու հետ, թէն թերես հանգամանքներու և պէտքերու համեմատ տարբեր ձեւեր զգեցած:

Ինչ շահեկանութիւն ալ, սակայն, ներկայացնեն այս խորհրդածութիւնները, գլուխուար է անոնց մէջ տեսնել խնդրոյն ճշմա-

ըիս լուծումը՝ կրնայ ըլլալ, ապահովաբար, որ չփոթութիւններ յառաջ և կած ըլլան, մէջ աւելի կէտերու վրայ, աշակերտներու միտքերուն մէջ, և Քրիստոսի թերի ըմբռնուած մէկ խօսքը զանոնք հաստատած ըլլայ, ինչպէս ըսել կ'ուզուի, Տէրոջը մօտաւոր՝ գալուստեան իրենց հաւատալիքին մէջ։ Բայց իրաւացի՞ է միթէ ատու համար ըսել թէ Ծիսուս բրդորդին իր յարութեան մասին միայն խօսած է և աւելի հեռաւոր դէպքեր անձանօթ մնացած են իր մոտաւումն։ Հակառակ Վայզենպախի հաւատառութեաներուն, չենք հասկնար բնաւ թէ այն ատօն ինչո՞ւ առաջին քրիստոնեաները երկու շատ որոշ հոսանքներու պիտի բաժնած ըլլանց (cycle) այն ուսուցումներուն՝ զորս զնուունը իր ծաղութիւն մէջ նոյն հաստարը կը գտնէ։ Բաց աստի, կարել՞ է վիճելի նկատել Ծիսուսի կողմէ իրէական կենացք աւերածին և վերջին դաստատանին նախատեսուած ըլլալը։ Պարզ է թէ ինչ վիշտով կը հաստատէ անկան իր ժողովուրդին անհաւատութիւնը, տիմո՞ւ նախնինթացը գալիք աղէտաքին (Մաթ. Ի.Ա. 42-44, ԻԴ. 37-38). ուստի և քննադատներէն մեծագոյն մասը կ'ընդունին որ Մատթէոսի ԻԴ. 4-28ը կը վերաբերի ասուուածքներական քաղաքին կործանումին։ Պալով վերջին դաստատանին, ինչպէս չընդունիլ թէ անոր ակնարկուած է արդարէ Փրկչին ամենավական խօսքերուն մէջ (Մաթ. ՓԴ. 39-43, 49, 50). Արդ, քանի որ Ծիսուս այս երկու պատահարները կանխասացած է, կը թուայ նաև զանոնք իրարու հետ յարաբերութեան մէջ գրած ըլլալ, թէն ոչ այնքան չչզրիտ կերպով անշուշտ որքան կ'երեկ մեր առաջին աւետարաններու պատմուածքին մէջ. միայն, եթէ պէտք է ընդունիլ խանգարում մը այն եղանակին մէջ որով աւետարանկան բնագիրները յառաջ կը բերեն այդ ուսուցումը, մինչև ո՞ւր կը տարածուի խանգարիչ աւարերուն ազդեցութիւնը. մէր պէտք է դնել սամաննը։ Այս ինդրոյն ուսումնասիրութիւնը երկու հարցերու առջև կը դնէ զմեզ։

1. Եթէ Ծիսուս հաւատացած է թէ աշխարհ յանկարծական իրարանցումի մը պիտի ենթարկուի վերջին օրը, իբրև մերձաւոր բան մը մտարերած է այդ աղէտաքը։ Ետ խօսքերը կը թուին ցուցնեն թէ արդա-

րև այդ է եղած իր համոզումը, իր աշակերտներուն չէ՞ ըսած ան թէ ռոշ սպառեածիք գալաքաքն իօրայէիի, մինչև եկեսցէ Որդի Մարգոյա (Մաթ. Ժ. 23), և երկու առաջին աւետարաններուն վախճանարանական ճառաերը գրեթէ նոյն գաղափարը չէ՞ն արտայալութեան իւստեր։ Մատթէոսինը, զոր օրինակի, որ երրուսաղէմի աւերածին (ԻԴ. 3-28) և աշխարհի վախճանին (ՀՕ-44) վերջին դատասառն զիւաւոր գործերը կը տեսնէ, զանոնք կը միացնէ իրարու հետ սա բանաձեւով։ Ակազպապակի յիտ նեղութեան աւուրցն այնոցիկո, որպէս թէ այդ աղետաւոր երկու մեծ դէպքերը անընդմիջօրէն յաջորդէին իրարու։ ու այդ մասին բնաւ տարակոյսի տեղ՝ չթողելու համար, սրբենց զօրութեանց աւանդումը և Որդուոյ Մարդոյ ամպիրու վրայ գալուստը նկարազրելէ վերջ՝ բնագիրը կ'աւելցնէ։ Ամ անցցէ ազգու այս մինչև այս ամենայն կիցիցին (ԻԴ. 34)։ Ուրեմն, եթէ այս խօսքերուն մէջ պէտք պիտի ըլլար տեսնել Տէրջը յոյշերուն ճռմարդիս արտայայտութիւնը, ստիպուած պիտի չըլլայի՞նք միթէ ընդունելու թէ Քրիստոսի կանխատեսածը էլէ երրիք երկայն շարքը՝ այն գտրերուն՝ որոնք պիտի սահէին իր մահուան և ներկայ տիեզերքի քայլքայումն մէջ։

(Շարունակելի)

Ժ.

ԽՈՐՀՈՒԹԳԵԿԻ ԽՈՍՔ

Մարդ պէտք չէ բոլոր իր դիրքը, առանց հրանձնասարին արևոնութեանը։ Մարդուն դիրքը կեսենի է։

*

Զեայ բան մը զոր մարդիկ փափային պահել աւելի, և զոր գործածեն նուազ յան իրենց կեսենի իսկ։

*

Մահը մեկ անգամ կը պատահի, ոհեւ կեսենի անեն մեկ վայրկանակին ինչպիսի կը զգացնէ։ Անելի տասմեկի և երկնչի անկայ յան քայլքայումն մէջ։

*

Գործերու ո՞յ շաս և ո՞չ իից ըլլայն և որ մարդոց կեսենի անհանցիս կամ համզիս կ'ընէ, այլ զանոնի զրաղեցնող բաներուն աւելի կամ նուազ անպարկեցութիւնը։

ԱՍՈՒՄԱԾԱՇՈՒՆՉԻ ՈՒՍՈՒՄԸ

Դրութեանս նիւթն է Ս. Գրոց ուսումնական մը: Երբ ձեզի ըստի թէ ամէն զործի կատարման մէջ կայ ուղիղ և սխալ կերպ մը, իսկայն պիտի ըսէք թէ այս խօսքը նորութիւն մը չի պարունակիր իւս մէջ, չամանաւունդ Ս. Գրոց ուսումնամարզին մէջ: Կ'ենթադրուի թէ՝ այսպիսի մէծ նպատակի մը համար, լաւագոյն մեթոսն ու միջոցն է որ փնտուի և ի զործ դրուի. բայց չենք չափազանցիք երբ ըսենք թէ, Առաւածառշանչի ընթիրղողաց միծազայն մասը նուազ ուշադրի է այս կետին, քան ուրիշ ու է լորդ Հետազոտութեան:

Անմիջապէս պէտք է նկատի առնենք թէ մ'ըն է հիմնական այն եղանակը, որուն հետապնդումը անհրաժեշտ է, եթէ երրիք կ'ուղինք Ս. Գրքի ուղիղ կիրառութիւնը բարւոք կիրառվ կատարել և ըստ այնուվայիշել անոր օգուտուը: Իմ նպատակն է առաջարկի այս հիմնական եղանակներն մը քանին: Սոյն յօդուածով, մեր նպատակը Ս. Գրոց ուսումն չէ, այլ ցոյց տալ քանին մը կերպիք որոնցմոյ կրնանք զայն ուսունի մը պարապայ ժամանակ:

Քաջ համոզուած եմ որ, հարիւրաւորներ, և հաւանարար հազարաւորներ, կիրակինորեայ վարդարաններ կը յաճախին, մանուանդ երիտասարդներ և մանկամարդ կիներ, և հոն կ'ընդունին առաւածային օրնութիւն: Սակայն այդ մարզիկ և կանայք իրենց տառները կը վերադառնան հուատքնուուն մէկ մասը կրմէն խախտած, զի շունին լաւագոյն տեղիկութիւնը: Գրոց ուսումն կերպի մասին, եթէ այս գրաւթիւնը կարողանամ այսպիշինուածն իմացանն ողոյշ ծառայութիւն մը մատուցանել, խորուն կ գունակութիւն մը պիտի զգամ որտիս մէջ:

Քննտիպավան կարողութիւնը.

1. Նախ ըսեմ որ Ասումածաշունչը ուսանելու և մնալահօրեն (critically): Այս խօսքս կրնայ պատճառ գտանալ որ մասն քանականը հնչեցնեն ու կարգ մը ծանծաղ խորհու մարզիկ առարկեն: ԱՅ. Գիրքը արդէն չափազանց քննադատներ ունիր, և կամ «Ա. Գիրքը մեր քննադատն է և ոչ թէ մենք՝ իրենք»:

Բայց պահիկ մը կանգ առնենք այս բարսին գրայ և խորհինք թէ՝ ինչ կը նշանակի ուսունականորէն: Այս բարը յունարէնի մէջ կը նշանակէ գդատելու, սփորձելու, պիտիր գնելու, որոշում կայցնելու: Ուրիմն քննական ուսումն կը նշանակէ ու է բան մը չափանիշով մը զատելու բարեւածը և կամ զործը, և քըննագուածը այն է որ այս կերպով կը զտաէ, Կ'որոշէ, կը զանազանէ:

Ասումած ամէն մէկուս պարզեւած է տաղանգներ, որոնցմէ մին ալ քննադատութիւն տաղանգն է: Եթէ ներկայիս ձեզն ու է մէկը կը խորհի որ այսպիսի սնի մը զործածութիւնը անպատշաճ է, ան իր այս խորհութոյու, կը զործածէ իր զատելու կարութիւնը, և առով է որ նո կ'արդարացնեմ ինքինքս: Առանց քննագուածութեան՝ բարյազիտութիւնն ալ չի կրնոր պաշտպանել իր զոյսւթիւնը: Նախանկան դարերէ սկսեալ մինչև կիմ, ամէն օր, ամէն խնդրոյ և անձի շորջ, կը կազմինք կարծիք մը, ի միտ առնելով անոնց տարրեր յատկութիւնները, և մենք զմեզ յարաբերութեան մէջ զնելով մեր զտած նիւթերուն հետ: Տէրծ մեր կը հրամայէ զործածել մեր այս կարողութիւնը, երբ կ'ըսէ:

Ենթայի մի զատէք, այլ զարդար զատաստոն ըրէքս: Համ արտասաց պիտի ըլլար՝ եթէ Ս. Գրոց ուսումն պարագային միշտ պահանջուէք մեր այս կարողութիւնը, տաղանգը մէկդի ընել, սրոցիւն անիկո ուրիշ խնդրոյ մը առթիւ զործած ծավալուն մէջ է:

Իրողութիւնը այն է որ մենք չենք կարող անգործութեան զտապարտել մեր այս կարողութիւնը, երբ խնդրոյ առարկան է: Ս. Գրոց ուսումնը: Ամէն առեն, առաւել կամ նաւազ իմացականութեամբ կ'ուրցնեք: կը զանազաննք, կը զնականնք և կը զտահնեք: Եթէ այսպէս չըւլար, մեր ընթերցումէն օգուտ մը չպիտի քաղէինք: Ըսկելիքս լուսարաններ երկու ուղղութեամբ: —

Ասումածային յայտնութիւն:

Ասումածային յայտնութիւնը ի յայտ կուգայ շատ մը գրական կերպերով: Եւ պէտք է զանազանել ու գնահատել այս կերպերը, եթէ յայտնութիւնը ճշգրիտ ըսրունել կ'ուզուի: Պարտինք զիտանլ թէ

մեր կարգացածը հազներգութիւնն է (rhapsody) եթէ ոչ բարձր բանաստեղծութիւն մը՝ սրպիսին է խսայի մարգարէինք։ Կամ պատմութիւն մըն է շատ մեկն, ինչպէս Գիրք Թագաւորացը թէ՝ հետուրութիւն մը, մեծաւ մասամբ յուղիչ՝ սրպիսին է Երկրորդ Օրինացը, եթէ ոչ իմաստութիւն, ինչպէս կը գտնենք շատ բացայայտօրէն, ժամանակի գրքին մէջ։ Միայն քննական կարողութեան վարժութեամբ է որ այս տարրեր ոճերը կրնանք իրարմէ զանազաներ, նամասաւանդ մըր Աստուածաշնչի այս գլուխուհամար զրութեան մէջ։ Այս գատառութեան պահանջն է որ Սր. Գիրք կը մեկնաբանուին անհամար սիսալ մեկնաբաներով։ Յայտնութիւնն Յովկաննու կը կարդացուի իրը պատմական գիրք, և ծիսականը՝ իրը վարդապետութիւն։ Դասախոս Ռիչըրտ Մութըն, Ս. Գրոց տառացի ուսման մասին գրելով, կ'արտայայտուի Հետեւել տաղերով։

«Ընթերցող մը Ս. Գրոց մէկ գլուխը կը կարդայ իրը պաշտամունք կամ աշոթք, ճգնելով իր ընթերցումէն սատուածային պատգամ մը առնուլ իր հոգւոյն համար։ Ան երբեք նկատի չառնել թէ՝ Յորայ գրքէն ընտրուած իր ընթերցուածը այսպէս կը սկսի. «Ապա Բաղդատ Առւշեցին պատախաննեց և ըստու, և նոյն գրքին վերջին զլիուն մէջ Աստուած այնպէս կը ներկայացուի որ իրը թէ ըստ ըլլայ թէ այս Բաղդատը և իր միւս բարեկամները Յորին ըստ ըլլան ինչ որ ճշմարիտ չէ։ Այսպէս բարեկալու ազօղուզ, իրը՝ սատուածային պատգամ կ'ընդունի այնպիս մէկու մը խօսքը զոր Աստուած ինքը կը հերքէ աղոյու կերպով։

Այս օրինակը ցոյց կուտայ որ ընթերցուը մոլորած է հակասութեան մը մէջ. անեկատ թօղած ըլլալուն համար գրքին թարթերգական բնոյթը, Հան ինչն մարդիկ խնդրում մը շարջ կը փեճարանին, իւրաքանչիւրը կ'արտայայտ տարրեր տեսակէտ մը, և մեզի համար ինցիդրը կը կայսնայ որոշ շելուն մէջ թէ՝ այս տեսակէտներէն ո՞ր մէկը ճիշդ է, Յաննեայն ոչչպս, գիտնենք թէ՝ անոնց մերքը սիսալ էին, և մեր անկէ քաղելիք օգուտը կ'որոշուի այս իրողութեամբ։

Ուրեմն պէտք է մեր մտքին մէջ

բացորոշ ըլլայ որ Ս. Գիրքը ուսանելու ենք քինական ոգւուի. Տօքթ. կարնի այս ուղարկութեամբ աւելի լաւ կ'արտայայտաւի, երբ կ'ըսէ. «Ս. Գրոց մէկ գիրքը ուսումնասիրելու խնդրոյ գալով, նախ և առաջ, հարցասիրելու ենք անը ընդհանուր բնոյթը, Բանաստեղծութիւնն է, երեակայական գրութիւն թէ փաստարկութիւն։ Պատմականն է, մարգարէակա՞ն թէ՝ վարդապետական։ Լուրջ պատմուածք մըն է թէ խանուցապոտ թատրիզութիւն մը և կամ անձնական նամակ մը։ Օրինաց գիրքը մըն է թէ՝ կին ասացուածոց հաւաքածայ, կամ քննարկեցութեանց հասոր մը։

Ո՞ր մէկն է։ Հարկաւ այս կարեոր հարց մըն է։ Գրականութեան այս բազմազիօթ ձեւերը սրբան տարրեր են իրարմէ։ Այսոււ մենայինի Աստուածաշնչի երկու կողքերուն մէջ ասոնցմէ ամէնն ալ կը գտնենք, և յաճախ այն գրքին մէջ նոյն իսկ զոր առնասարակ մէկ կ'ըրք կը կարծենք, և շատ իրաւամբ։

Այս անհունորէն տարամէտ գասառ գրքի գրութեաններէն հատուած մը զատել և անոր նշգրիտ իմաստու հաստատել անկարելի է մինչև որ նկատի չառնուի մասնաւոր բնոյթը այն ամրոջ զրքին որմէ այն հատուածը քաղաքած է։ Զոր օրինակ, բառարանի և քերականութեան կանոնները առնել և զանոնք Սաղմսաց գրքին զար փխարիրութեանց կիրարէել՝ այնպէս ինչպէս պիտի ընէինք Թագաւորաց գրքին, պիտի նշանակէր մեր անուշ շաղիր զիւտին հակասութեանց մէջ կորսուիր։

2. Ս. Գիրքը ուսանելու ենք համարնագրային իմաստով (contextual study)։ Շատ լաւ ըսուած է. գրնարան մը՝ որ գլուխէն կամ հատուածէն անջատաբար կ'ընտրըի, նպատակի ծառայեցնելիք զործիք մըն է և ոչ թէ՝ բնարանն Բնարան մը իր նախօրդ և յաջորդ մասէն անջատաբար առնելու մեր սպառութիւնը ա'լ աւելի կը շեշտակ մեր Ս. Գրոց գլուխուհամար արբութեամբ։ Այս պղուխոյի բաժանումները մատարաբակս հօթը հարիւր տարուայ պատմութիւն աւնին, Գրական շարայարութիւնը բեկանիլով, առանձին համար մը իրը փաստ գործածելու սպառութիւնը կը թողու այն տպաւորութիւնը

թէ: Աստուածաշունչը կրօնական սահմանումներու հաւաքածոյ մըն է: Արդարն համարները չափազանց երկար տահն ըշնարան ընտրուած են մեր փափաքած տեսաթիւնը պաշտպանելու: Համար, առանց նախորդ և յաջորդ մասին հետ համարին ունեցած յարաբերութիւնը նկատի առնելու: Ահա այս պատճառաւ, արևու տակ չկայ հերթիկոսութիւն մը, որ Ս. Գիրքը օգնութեան չկանչէ իր վարչապահութիւնը պաշտպանելու համար, անջատ համարի մը սիալ մեկնումով և կամ ալ թիւը կիրառութեամբ: Ահա ձեզի քանի մը օրինակներ: —

Այս քարոզիչները որ կ'ուզեն հոգեսոր արթուրթիւն առաջ բերել, մեղաւորները գործի կրաւիրած են սպեսնորի սոսկաի նկարութանանովը: Ե. այս նպատական ընտրան ընտրած են նսայի մարդարկի ըլուսի լի: Համար 14ը որ կը խօսի «Նոգույն» յափառենական բոցերու մէջ բնակութեանց վրայ: Այս համարը կրնայ այս իմաստով զործածուիլ, մրայն եւ մրայն, բնագրի ամրազնութեան իմաստը կամոցին անտես առնելով: Մարգարէն կը հարցնէ:

«Մեզմէ ս՞կ պիտի բնակի ոչնչացնող կրակին մէջ: Մեզմէ ս՞կ պիտի ըընակի յաւիտենական բոցերու մէջ: և անմիջապէս իր իսկ հարցման պատասխանելով կ'ըսէ:

«Արդարութեամբ քալոզը և ճշմարտութիւն խօսողը, անիրաւութեան շահը մերժողը և կաշառը առնելէ ձեռքերը թօթուողը, արտանոհեղութեան մասին չսմեր համար իր ականջները գոցողը: Անիկան բարձրելը պիտի բնակի, անոր բերդը ամուր վէմերու վրայ պիտի ըլլայ: Անոր հաց պիտի տրուի և անոր ջուրը անպակաս պիտի ըլլայ»:

Ասէ ակներէ է թէ՝ որքան սիալ է այսպիսի հատուած մը առնել, և զանիկա ցոյց տալ իրը փաստ այն իրողութեան, թէ մինակ ամբարիտը պիտի բնակի յաւիտենական բոցերու մէջ: Առէ՛ք նսայի Մարգարէն ուրիշ մէկ խօսքը: Գրքին գըլուն կ'ի: և համար Ցին մէջ կը կարգանք:

«Հնձանի մէջ մրայն ես կոխեցի և ժողովուրդներէն ինձի հետ մարդ մը չկար»:

Այս համարը բնարան ընտրելով, անհամար քարոզիչներ խօսած են Յիսուս Քրիստոսի չարչարանաց վրայ, իրեն՝ ամենէն լքուելուն վրայ և Գեթսեմանիի պարտզին մէջ ու Պողոպէտայի լերան վրայ անցուցած տանջանքի մասին: Հոս տեղն է ազգու կերպով յայտարարելու որ այս մասը երբեք առնելութիւն չունի այս գէզութերուն հետ: Ահա մարգարէին ըսածը: լիարգա՛ նո: գլ. ԿՊ. համար 1-2/1:

Իրաւունք չւնինք նախադասութիւն մը կորզել իր ամրազնութենէն և անոր վերագրել այնպիսի իմաստ մը՝ զոր պարբերութիւնը երբե՛ք տալ չ'ուզեր: ասէ զատ այս օրինակին մէջ ճիշդ տառը հակառակն է որ ըսել կուռզուի: Հոս կայ զատապարտութիւնը ոչ թէ զութ, վիշտ: և ոչ խաչ:

Դարձեալ անթիւ և անհամար անգամներ, պերճարան քարոզիչներ մէջբարեւմ ըրած են կողուաց: Թզթի գլխ. Բ. համար 21ը, երբ կոչ լնել ուզեր են հակալուականութեան համար. մՄի՛ դպչիր, համը մի՛ նայիր, մի մօտենարծ: Բնագրին վրայ հարեանցի ակնարկ մը պիտի բուէ ցոյց տալու համար թէ՝ նախ այդ խօսքերը այս նի: թին շուրջ նուազգոյն ակնարկն իսկ չեն ըրած, երկրորդ՝ Առաքեալ զանինք տուեր է իրը օրինակ խստակեաց կեանքի ըմբռնումներան որոնց հետեւելու չենք: Ս. Գրոց այսպիսի գործածութիւնը ժուժակալութեան գործը չի կրնար պաշտպանել:

Ուրիշ օրինակ մը առնենք Գիրք Յեսուսաւ գլ. իի: և համար 15ը:

«Ձեզի ընտրեցէք այսօր թէ սկ պիտի պաշտէք»: Ասիկա սիրելի բնարան մըն է որով հաւատացեալներան կոչ կ'ըլլայ ընտրութիւն մը լնելու Քրիստոսի և Մամոնոյի, մեղաւոր և անմեղ, քրիստոնեայ կեանքի միշեն: Բայց բնագիրը այսպիսի առումի մը համար թոյլատրելի չէ: Յեսուս կ'ուէ կարգա՛, Գիրք Յեսուսաւ, գլխ. իի: համար 14-16»:

Այսպիսի ընտրութեան մը առաջարկը իրայիլի առջե չըերուած Տիրոջը ծառայութիւնը արդէն մերժուած է և ժողովորդին կը մնայ նախապատռութիւն տալ երկու կարգի չաստուածներէն մէկուն կամ միւսին: Սթէ Քրիստոսի և այս աշխարհի միջն ընտրութիւն մը կատարելու բնարանին շուրջ քարոզել ուզենք: աւելի

լաւ պիտի բլրար, առնել հմարաբա՞ն թէ Թրիստոսով: Բայց այս համարածն ալ գործածելի չէ առողջ բնագրին իմաստը եղծանիլու:

Առե՛ք ուրիշ համար մը, Գ. Գիրք Թագաւորաց, Ժ. 21, «Մինչև ե՞րբ երկու մտք քայ կը կաղաք»: Այս համարը յաճախ բնարան ընտրուած է Քրիստոնեական օրաշման մէջ զարգանառ գտնուած մարդկեւ յանդիմոնելու նպատակաւ: Բայց նորայի լացիքը այնպիսի առամսութիւն մը առջև չէին գտնուել թէ՝ պէտք էր Տիրո՞ջ ծառայելն թէ Բատաղին: Կ'աշխատէին երկուքին ալ ծառայել: Այդ առնենուան նորոյթը, արքանիքի կրօնքը, Բա՛ղի պաշտամաննքն էր: Օրուան նորոյթին հետեւ և լով հանգիւթ, Կ'ուզելին իրնեց պատկերական կրօնքն ալ պահել: Եղիա Մարգարիտին կը ձայնէ երկուք իրուքին ալ ծառայելու իրենց մատարութիւնը: Ան կը է, «Կա՛մ Տիրոջը ծառայեցէ՞ք, կամ Բատաղին»: Բայց ոչ ձևախ մէկնեւ և պահ միւսինս: Եւ կամ ալ ինչպէս Տէրն մեր Յիսուս ըստ: «Չէք կրնար ծառայել Աստուեց և Մամոնային:

Հազարաւոր այսպիսի օրինակներ կը նաև յառաջ բերուիլ: Բայց այսքանն ալ բաւ է ցոյց տալու համար թէ Ս. Գրոց այս կերպ գործածութիւնը որքան' բռնազօսիկ է և օրգան' ծանր սիսակներու կըրնայ: առաջնորդել մեկ: Սր. Բնագիր մը գործածելու մէջ գէթ, պէտք է ուղղամշացլանք:

Միւս կողմէն երբ համարնապրային ուսման մը կը հետևինք, մեր մտքերը որպա՞ն կը լուսաւորուին:

Որովհետև Մատթ. Ժ. 28 համարը այդ գլուխուն վերջին համարն է, և, ըստ մեր ընթերցման սովորութեան, հո՞ն կանգ կ'առնենք և միւս գլուխը չէնք անցնիր: Մինչեւ եթէ ուղղակը ըրած լլլայինք, այդ համարին իմաստը լուսարանուած կ'ըլլար: Ասիկա համար մըն է որ շատերը շփոթութեան կը մատնէ: Անկասկած Մատթ. Ժ. 28ի ամբ քանինքը կը նշանակէ Պետրոսը, Յակովոսն ու Յովաննէսը, և ԱՄինչեւ տեսնեն որդին մարդոյ իր թագաւորութեամբը եկած կը նշանակէ, այլակերպեան պարագան որ, իրենց հաւատքը քաջալերելու համար նախատեսութիւն մըն էր: Նախատեսութիւն մը այն

թագաւորութեան՝ որուն մէջի երկու խոստութեանը իրենց լրումը կը ստանան փառաւորեալ Թրիստոսի ներկայութեան:

Անթիւ են այն պարբեռութիւնները, մանւանգ Հին Ուխտին մէջ, որոնց ամբողջ իմաստն եւ ոյժը կը կորսուի, այնպիսիներու կողմէ, որոնք ամբողջ մատքիւր նկատ չեն ունենար: Այս պարագան աւելի ես կը շեշտափ երգ խօսդները մէջէ աւելի լլան: Ասոր առաջնակարգ օրինակն է Դեմոքրայի երգը (Դիբրք Դատաւորաց Ե. զլուխ) և Սաղմոնի երգը որոնցմէ երկուքին մէջ ալ չատ մը ձայններ կը ձայնակցին, նաև Մարգարէութեանց մէջ, եթէ մինք չկարենանք բանախօսները զանազանել, մենք համոր իրենց պատկամը հասկալ անկարելիութիւնն մըն է:

Մինք մեր գլուխի-համար զբութիւնը լքելու՝ և Ս. Գիրքը արքաթառնական կերպով մը կարգաւու ենք, ինչպէս որ պիտի կարգայինք ուրիշ և ու է զրութիւնը: Բանականութիւնն ու արդարութառութիւնը կը պահանջին որ մնաք Ս. Գրոց ու է մէկ խօսքը միկնենք իր ամրողութեանը լոյսին տակ և ոչ թէ իրացանչը վըր համարը իրը անշատ խօսք մը, որ ճըշմարտութեան համապատասխան չէ:

3. Ս. Գիրքը ուսանելու իրի (comprehensively). Արգեօք ե՞րբ պիտի լըբռնենք թէ՝ մեր Աստուածաշանչի զանազան գիրքերը, իրարմէ անջատ, ամբողջութիւններ են: Եւ ե՞րբ, մեր լնթերցման և ուսումնակիրութեանը ընթացքին, զանոնք պիտի գործածենք իրի մէյմէկ անջատ և զիգինակիրութիւններ: Ու է մէկը չխորհրդի թէ կնայ զիրք մը հասկնուլ առանց ամբողջը կարգալու, այսուածենայունիւ, Աստուածաշանչի գրքերը շատ քիչ անզամ իրը ամբողջութիւն կը կարգացնուի քրիստոնեաներու: Կողմէ: Ասենօք Տօքիւ: Փայքը հրատարակեց զիրք մը հետեւել նախարանով: Այս գիրքը բարը նման հրատարակութիւններէն զանազանող յատկանիշը այն է որ, պէտք է լաւ մը կարդացուի և լմնայ նախ քան իր քննադատութիւնը:

Տիյն Սթէնլի սովոր էր Աստուածաշանչի զրքերը մինչեւ վերջը կարգալ երեք անգամ: Նախ՝ պատմութեան, երկրորդ՝ խորհուրդին, և հաւակ յետոյ՝ սին համար:

Անշուշտ առաջին պարտականութիւններից է լլլլլյ, այս գրքերը, կրկին ու կրկին կարգալ, իր ամրագութիւն մը, իրաքանչիւրին մէջ փնտուկով այն պատասխանները որոնց պիտի հանդիպինք և որոնք պիտի գոհացնեն այնպիսի հարցեր՝ որ մեր մտքին մէջ կը ծագին, իթէ իսկապէս ընթերցումը շահեկան է մեզի:

Օր. այս գիրքը մ՞ր գրուեցաւ, մ՞ր թուին, հեղինակը մ՞զ է, մ՞ր ժողովուրդին ուղղած է: Ի՞նչ նպատակաւ և ի՞նչ հիման վրայ:

Այսպիսի ընթերցում մը պէտք է առարկերի մասրակին ուսումնասուրբութենէ մը, և պէտք է անէս ասած տեղի ունենայ, նախ պէտք է ծանօթանանք ա'յն գրութեան՝ զոր կը մատուցինք ուսումնասուրել, կրկին ու կրկին կապուալով, որպէսզի հասկընանք անոր կառաւցուածքը, երեսն հաննենք իր տասակէար, հասկնանք նշանակութիւնը և ըմբռնենք անոր խորհուրդը, Ու եւ ուրիշ տասակ ընթերցում կարելի չէ ասով փոխարինել:

ՏՕՔԹ. ՈՒ. ԿՐԵՅՑԵԼ ԱԲՐԱԿԻ
Թարգմ. ԱԱՄՈՒԷԼ ԱՐՈՒՔԵԱՆ

Վերը յարողով Սելյանիկ

Կ Ա Մ Ո Ւ Ր Զ

Բառ մը կայ՝ որ Սուրբ Գրոց մէջ բնաւ չէ զործածուած: Ասիկա կամուրջ բառն է:

Որովհետեւ նոր Կտակարանի եւ Հին Կտակարանի զէպեհը տեղի ունեցած են այնպիսի երկրի մը մէջ, ուր չկան մեծ գետեր, բացի հեղեղատներէ (ուահի), ուրոնցմէ կարելի է սուցով անցնիլ, այդ պատճառակ երբայիշելք ինչպէս նուի: Սիսուս, իրենց ճամրագութեանց ատեն կամուրջէ անցնելու երբեք տարի չեն ունեցուծ: Ասոր համար է որ այդ բառը չի յիշատակուիր Սուրբ Գրոց մէջ^(*):

Հարցոնենք ուրիմն թէ Յիսուս արդիօք բնու կամուրջ չէ՞ տեսած:

(*) Թէեւ Խամուրք եկու անզամ զրծածուած է Հայերէն բարզմութեան մէջ՝ «Երեւ զիայ կամեցի» (Յ. Թաթ, Ի. Գ. 21), ուն արկի կամուրջ (Խայի Լ. Ե., 25), բայց երայ սկան բնագիր շանի այդ բառը: Մ. Թ.

Մեր Տէրը որ ամէն հանդիպած բաներէն (արե, ասոտ, լուսին, անձրե, ճամբայ, լիս, հոգիտ, ոչխար, թաշուն, աղուէս, հովիւ, այզի, ցորին, ծաղիկ, խոտ, սրոմ, խմոր, ճրազ, գրիւ) գեղեցիկ նմանաթիւններ եւ հրահանգիչ զատեր կը հաներ, ո՞վ գիտէ՛ ի՞նչ սիրու պատկեր մըն այսպիտի յօրինէր Կամուրջէն:

Կարելի է, սակայն, մտածել որ Յիսուս գիթ անգամ մը պէտք է հանդիպած ըլլայ կամուրջի մը. ու այդ հանդիպածը պէտք է աղեղ ունեցած ըլլայ այն ատեն, երբ, զուր եղելով Գալիլեայէն, անիկա գնաց ծովկերեայ քաղաքները, Տիբրոս և Միգան եւ Քանանացի կոոջ աղջիկը թշգկեց:

Արգ՝ Տիբրոս կը գտնուի կողիի մը վրայ, որ գրեթէ կէս քիլմէդը հեռու է ծովագին, ու անոր կցուած է Աղեքանակը Մեծի հշանած նշանաւոր կամուրջավ: Այդ կամուրջն վրա տաւներ եւ խանութներ աւ կային, ինչպէս կան այժմ Վենետիկի Դիլոյ կամուրջին վրայ:

Եթէ Յիսուս գնաց Տիբրոս, ապահաւարար անցան նաև այդ կամուրջէն: Ի՞նչ արգեօք խորհեցաւ այդ պահուն ու ի՞նչ խօսքեր եղան իր բերնէն:

Alexandre Duff անուն ուղեսոր մը 1849ին Հնկաստանի մէջ, Ակրայէն քիչ հեռու, Սիկրիի հսկայ մզկիթը կ'այցելէ: Մզկիթին գլխաւոր զուռնէն ներս մտած ատեն՝ պատին վրայ կը տեսնէ գեղեցիկ արաբերէն տուներով քանդակուած հետեւեալ արձանագրութիւնը.

«ՅիՍՈՒՍ ԸՍԱԼԻ. ԱՇԽԱՐԴԱԲ ԿԱՄՈՒԻՒԶԻ ԿԸ ՆՐԱՆԻ. ԱՆՑՔ ԿԱՄՈՒԻՒԶԻՆ, ԲԱՑՑ ՏԻՒՆ ՄԻՆ ՄԻՆՔ Վ. ՐԱՆՆ»:

Հաւանական է որ պատմական եղած ըլլայ այս արձանագրութեան խօսքը, վասնզի Յիսուսի ընծայուած հարիւրեակ մը խօսքեր ծանօթ են, որոնք չեն գտնուիր ոչ Աւետարաններու և ոչ նոր Կտակարանի միւս կանոնական գիրքերուն մէջ: Անոնք կը կոչուին զանգիր ասացուածներ:

Շատ ուշագրաւ է կամուրջի այս նմանութիւնը, որ մէկ ուրիշ պատկերն է եւ ճշգուռէց կը համաձայնի Աւետարաններու ու խօսքին. ԱՄ՝ գանձէք ծաղ զանձայիշերի, ուր ցցի եւ սուրին սպականնեն...» (Մատթ. Զ. 9, Ղուկ. ԻԲ. 33):

Հայացուց՝ Մ. Ե. Ն.

ԲԱՆԱՍԵՂՆԱԿԱՆ

ԱՌՈԹՔ ԱՌԱԻՈՏԻՆ

Զիսն բարախուն, լուսածիծաղ ծաւի նոյլեր
Աղաւնիքի՝ նայուածէիս մէջ աղեսաբաց. —
Հոծ այս նըլէրն առաւօտին ըլյա՛ր նըլէր
Արք սրտերուն ուր հրեւանդի ձայնն է լրուած...

Ըլլա՛ր ծաղիկ ու նովին թեսն իրեն գարուն՝
Բացուէ՛ր առանց որ երկին ուուչն իրեն հրպէր.
Ա՞ն, ես որքան եմ ըսպասեր այն երազներուն
Որ խոսումի բորբ ուուաններն են ցայզաբեր...

Անցայ համբէն ուր ծառեր մուլք աշանակուած
Կը ճրսկէին, նետրս կուզար մեռած արդին
Հին օրերու անիւնը ցուրտ իր սրտին դէմ՝
Իմ մանկութեանը նէկ տրլան բազկատարած...

Ու խոսումին բորբ ուուանները բօնեցան.
Կը բարձրանան ձեռւերս իրենց լուռ աղօրին,
Ու ըրբուններս կը յիշեն երգ մ'անրբշաճայն,
Աղաւնիքի թեարախում Առաւօտին...

ԱՐՄԷՆ ԵՐԿԱ.Թ

ՑԱՅԳԱՅԻՆ

Կարապին ձիւնը ժիրութիւնն է նոզիին
Սնբիծ նըման իր տանջանէին, անհունօրէն,
Ու լիճին վրայ կը սահեցնէ երգը մարմին
Սուած զաղտին շուրին կարօն մրմունչներէն:

Լըուութեան սիրը վիրաւո՞ր է բիւրեղէն
Ուր ձայներուն բօնող գոյները կը նալին,
Ա՞ն, բռնէիշ խորհուրդներուն դէմ նայիլին,
Ու տեսնէիշ նոգույս պատկերը լուսեղէն...

Ու ճանինայի գեղեցկութիւնն իր անուրջին
Հուանուս այս պաներուն մէջ որ կը փախչին.
Կապոյտին ձիւնը ժիրութիւնն է աղօրին

Մրուն կ'ըլլայ ցայզը տանար կախարդօրէն. —
Լիճին վրայ ուռենիները կ'օրօրէն
Թախիծն իրենց ուր որք ուուան մը կը ծաղիկ...

ԱՐՄԷՆ ԵՐԿԱ.Թ

ՊԱՏՄԱԿԱՆ

ՏԱՊԱՆԱԿԻ ԵԿԵՂԵՑԻՆ

ԿԱՐԻՎԱԹԱՐԻՄԻ ՄԷԶ

Ս. Գրքի Ա. Թագաւորութեանց Զ. և
է. զլուխներու պատմութենէն կը սորվինք
թէ Տիրող Տապանակը Բնիթսամիւսէն փո-
խագրուած է Կարիաթարիմ։ աւ և եկին
արքն Կարիաթարիմայ, և հանին անտի
զտապանակ ուխտի Տեառն, և տարան զնա-
ի տուն Ամինադարայ որ ի բրդին, և զեղիա-
զար որդի Նորա սրբեցին պահել զտապա-
նակ ուխտին Տեառն։ Եւ եկա յօրէ յօրմէ
հետէ էր տապանակն ի Կարիաթարիմ
բազմացան աւուրքն ի եղին ամբ քսան,
և հայեցաւ ամենայն տառնն իսրայէլի զնին
Տեառն (Ա. Թագ. է. 1-2)։ Ունոյ Դա-
ւիթ թագաւոր նոյն տեղէն Տապանակը
փոխագրեց Երուսաղէմ, և Սողոմոն ալ՝
Տաճարին մէջ։

Կարիսաթարիմը Յուղայի քաղաքներէն
մին էր, Բնեխամինի սահմաններուն վրայ,
Երուսաղէմի հրւիսային-արկեմուտք : Տա-
պանակը՝ ժողովրդեան մէջ Ցալիսահնակա-
նին ներկայաւթիւնը կը խորդգանչըր, որ-
քան հին ուխտի ժամանակ, նոյն քան ա-
ռաջին քրիստոնէից օրոյն Տապանակի տեղը
յարգանքին ե պաշտօնութեան առաջիկ էր,
այդ պատճառաւ շատ կանոնիչն քիլո-
տոնչ ական բրածպաշտութիւնը Կարիսաթա-
րիմի մէջ հիմնարկած էր Տապանակի եկե-
ղակին :

Զանազան յարձակումներու հետևանքով Ս. Եղիկի բազմաթիւ սրբավայրերու աւերութեմներու մէջ Տապանակի եկեղեցին ալ քանիս աւերակ դարձած և յետոյ վերանորոգուած է, բայց Խաչակիրներէ յետոյ նոյն նորոգեալ եկեղեցին գոմի՞ վերածուելով երկար ժամանակ հաւատացեալք չեն կըցած ուխտացնացութիւն կատարել:

Վերջին ժամանակներս Կարիսաթարիմի
եկեղեցին Ապուղօշ մականուամբ տեղացիի
մը հոռով մառած է, եւ պաշտօնապէս


չնորդ արտաւծ է Ֆրանսական կառավարութեան, որուն ներկայացնոցիչ Բնենետիկան կրօնաւորները նորագութեամբ կը շարունակեն եկեղեցական պաշտամունքը:

Նոյն եկեղեցիի մասին յայտնի համարու և Քրանու հրապառությունում Clermont-Ganneau 1870ին ուստամասիրութիւններ կատարած է և հաստատած նոյն եկեղեցիի նորոգութեան նկատմամբ Խաչակրաց ձեռնարկները և գտութ է լրտեսն արձանագրութիւններ մասնաւորներու անտեսներով և խաչի քանդակներով: Հաս նոյն քննութեան, կը հաստատուի թէ Եկեղեցին երկյականի էր և սուրբեկրիստ մատրոն մաւագին վրայ գտնուած են լրջանակածե երկիթեան խաչի մը հետքերը, որոնք մտըրճով աւորուած են:

Clermont-Ganneau այս եկեղեցին չի-
ունութիւնը բոլորովին կը վերագրէ Խաչա-
կաց ու Կուտայ հետեւալ տեղեկութիւն-
ները:

Եկեղեցին ծագումը. — Ապուզօք եկեղեցին պատմութիւնը և ծագումը անլուծանելի խնդիր մը կը մնայ: Ենքին մեծագոյն մասը անվիճելորէն և աչակրաց ժամանակի գործ է: Թէպէսե եկեղեցին վարի մասը, որ կը կողմէ ստորերկեայ մատուց (crypt), առն մէկ քարին հատ լայն կարստահար քարեր (rock-marked) որ ստորի կանուխ հաստատուած են հռն և աշակերները, բայց այնքան կարեար չեն: Որմերուն արտօքին երեսները անուշաղիր կերպով է կուտնիթերով շինուած են, այնպէս որ ո՛ւ է մէկը կը ստորափ ենթադրել թէ ան նորոգուած է վերջին ժամանակներու մէջ: Արդարեւ շատ կարելի է որ չէնքը աճապարանքով լքուած ըլլայ և աշակերներու կողմէն երբ ան տակաւին շինուաթեան լնթացքին մէջ էր: պատահեցաւ Սալմէտասինի մերձիցումը, և այս պարտագան յառաջ արեած ըլլայ անոր քրջին թօւականնին արյոց կիճակը: Այս կարծիքը քրջանա արդարէ զիւացնել բացատրութիւնը քարերու շարուածքին ցաւալիք անկանոնութեան, որ կ'երեւ անոր գրեթէ առամէն կողմէ:

Գալով Ս. Երեմիա եղական կոչումին՝
զօր արդի աւանդութիւնը կը կատէ եկե-



դեղին զայն կարելի է բացատրել Կարիսա-
թարիմի (Kirjath Jearim) և Երեմիայի ա-
նուններուն միջն եղած շփոթութեամբ մը :
Ֆրանկները որ ժամանակ մը տէրն էին Ս.
Երկրին և տեղական աւանդութեանց ան-
տեղեակ, Երկու անունները կանխակալ
նմանութիւնով իրար իառանած են : Սա-
կայն եկեղեցի ծագման մուտքն անհրա-
ժեշտ չէ Առաջակիրներէն կանխագոյն ժա-
մանակի Երթալ այս սխալին հնաւանդով .
զի ակնարիսած պարագան ոչ թէ յաղ-
թականներուն կը վերաբերի այլ ուխտա-
ւորներուն և գերին դարսւն Արևմտա-
քին եկած վանականներուն :

Այս պարագային ո՞ր աւանդութեան
վրայ, եթէ կար, Առաջակիրները ուղեցին
յաւերժացնել՝ երբ շնուցին այս եկեղեցին :
Մենք չենք կրնար ենթադրել թէ ան Կա-
րիսաթարիմի Տապանակին բնակարանն էր,
եթէ նոյն իսկ ընտուննք թէ մօտառոր
գիւղի մը մէջ կը մնար Տապանակը . գիւղ
մը որ պարզապէս այդ քաղաքին մէկ թաղն
էր :

Clermont-Ganneau այս տեսութեան ա-
նակնուր ապացոյ մը զտած է որ կը լու-
սարանէ այս գտնուարին խնդրոյն առթիւ-
տեղի ունեցած զէճը : Petrus Cassiniensis
1187 ին իր *Liberius de Locis Sanctis* մէջ
կը գրէ . որ Երուսալէմին 9 մղոն հռու-
տեղ մը կը կոչուի Կարիաթարիմ, ուր էր
Տիրովը Տապանակը, և շնուռած է եկեղեցի
մը, իր բառերն են . "Mibli ario nono at
Jorusalem, in loco qui dicitur Kariathjeirim, ubi
fuit archa Domine, ecclesia illuc construita
est."

Այս որոշ հատուածէն կը բղխին զա-
նազան կարենոր արդիւնքներ .

1) Ապուղովը կը նոյնանայ Կարիսաթա-
րիմի հետ այն քանութիւնը որքան հաչա-
կիրները :

2) Եկեղեցին թուականն է առնուազն
ԺԲ. գարու հէսէն առաջ :

3) Տապանակը կապուած է անոր հռու-
տանդութեամբ :

Հաւանաբար այս հատուածն է լրփո-
թութեան պատճառը. զանդի, առանց ե-
րևոյթները հակառակէն զիտել ուղած ըլ-
լալու, իսլամական աւանդութիւնը փոքր
մզկիթ մը ունի եկեղեցիին մօտ, որ է նզ-

րասի սրբավարութիւնը կամ մեղքը : Այս աւանդու-
թիւնը թերեւս այնքան ալ անտեղի չէ, ինչ-
պէս Կ'երեայ: Ընդհակառակին, ճանչուած
է թէ այս ամարգարէնս արարերէն կոչուած
է Նեկի Օգկյու կոմ կշ-Օգկյու: Եզրաս ան-
շուշտ Կարիսաթարիմի հետ կապացութիւն
մը չունի, բայց իր անունին կշ-Օգկյու արա-
րակոն մեր տառացի կը համապատասխանէ
երրայեցերէն Նզիացար անունին . Նզիա-
ցար որդին էր Սրբազարի, և պէտք չէ
մոռնալ թէ հռու կար Եղիազար մը, որուն՝
Կարիսաթարիմի բնակիչները Տապանակին
հնզը յանձնած էին :

Ասէկ զատ, ի պաշտպանութիւն այս կար-
ծիքն, կարելի է մասձել որ Եզրասի ան-
ուան արարական կշ-Օգկյու մեր փոխանուկ-
ուած ըլլայ Եղիազարով: Հրէական և Սա-
մարական աւանդութիւնը ցոյց կու տայ
Ազերգայի մէջ, Նապլուսի մօտ, Անարոնի
որդի Եղիազարի զերեցնալի: Հրէակ, համա-
ձան իսլամներու, կշ-Օգկյու գերեզմանն է
այս . Անապէս Կատուռելապէս արդար է են-
թազրել որ Ապուղովը էլ-Օգէյրի մէջ պահ-
ուած է Եղիազար մը .

Ապուղով Եզրասի զրոյցին տեղը, բաց
աստի, ունի նաև վաղագոյն տարրերակ
մը որ Կ'ենթադրուի գիւղացի Փէլլահնե-
րուն պարզ վկայութիւններէն: Դուրանին
մէջ կայ հատուած մը, որուն համաձայն
վաղեմի իսլամ մէկնիչները Եզրասի նկատ-
մամբ ակնարկութիւն մը կը խստավանին,
թէպէտե անոր մէջ անունով չշիշտատակուիր
անիմա: Ան այսպէս կ'սկսի . «Ան երբ
կ'անցնի Քաղաքին (Kariolia) աւերեալ առւ-
ներու մէջն եալին: Հնագոյն մեկնիչներ
այս Կարիա բարին կապուելով՝ բացայայտո-
ութէն զայն կը հասկնան Ապուղովը, որուն
իրական անունը, ինչպէս զիտենք, Kariat
el Enab կը կոչուի, սկսալողի գիւղո, կամ
աւելի կարճ, el Kariat(*): Եզրաս Երուսա-
լէմի ճանապարհին վրայ, Ս. Քաղաքին
մօտ գիւղի մը մէջ էր: Դիւղը աւերեալ
էր, բայց հռու կը գանուէին այդիներ և
թշնիի ծառեր: Եզրաս իր թաղը կը հաս-

(*) Clermont-Ganneau իր մօտ չունենալով Ղու-
րանի մասպին Եզրասի զրոյցին Դուրանի ակնար-
կութեան սոյն մէջբերումը կարդացած է Hébreolot
արևելագէտին (1625-1695) Bibliothèque orientale leyn
մէջ:

үнү պատի մը өөндөр եւ ինքеңүүлөр կը հոգայ պատоւղով՝ իր ժօտ կապած իշուն հետո: Գիւզը կը կոչուի նաև seir Abad(*) (անեմելու տեղ)՝ պարսկերէն) եւ Տիար Շնաբ. Մէկը չի կրնար արգիւել խոստվանելու այս գերջին անունին մէջ, որ ստուգիւ բնալը է, մեր Kariat el Enabի յատկանշական անունն է: Այս կերպով կը տիսանուի որ կայ հոն աւելի քան նշանակելի պատճառ: Մը Ասպարզովի մէջ մինչեւ այսօր տիրող Եզրասի զրոյցի մասին, և մինենյ ժամանակ անուղղակի ապացոյց ընդունուած է թէ գիւղին անունը երեկի գիւտա մը չըպալով՝ ան կը պարունակէ Կariatի տարերքը, որ արեւմտեան մեկնչեները կողմէն Կարիաթարիմի (Kiriath Jeirim) հետ նոյնացման հմերէն մին է (առև Archeological Researches in Palestine(**)).

Germer-Durand Տապանակի եկեղեցին նկարներու մասին հետեւալը կը գրէ (Revue Biblique, 1893, էջ 42). «Դալով նկարներուն՝ այժմ շատ աւրուած, և որոնք կը զարդարէին եկեղեցիին ներքին կողմը. եթէ անոնք բիւղանդական նկարագիր մը ունին, պատճառն այն է թէ Միջին դարուն, մասնաւոնդ Արեւելքի մէջ, քրիստոնէական նկարչութիւնը կը հետէք միաձեւ աւանդութեան մը, բայց արձանագրութիւնները լատինէն գրուած նկարներու մարմանը մէջ, թոյլ չեն ասա գրանալու տեսակներու մասին: Հարաւային կողակին մէջ բաւական գիւրութեամբ կը ճանչչուի անոնց տեսակը: Կեղութիւններն մէջ գծուած է Ս. Կոյոր, որուն կը խնկարին են Արեւելքին կը անձանութիւնները յիշատակարաններուն մէջ, բայց ընտանի՝ արաբ ճարտարապետութիւն: Քարիթէ ել ինսապի եկեղեցին կը վերաբերի այն կրօնական յիշատակարաններուն որ ժբ. գարու կիսուն շինուած են տեղացիներէ:

Բացարձակապէս անձանօթ է անոր պատմութիւնը: ՃԶ. դարուն, Խակուզացի Պօնիփակիոս կը կարծէ թէ Քարիթէ ել ինապը Անարովըն է, և թէ եկեղեցին ունիրուած է Ս. Երեմիայի: Թուքրէզմնու իրաւամբ դիմել կու տայ թէ Անաթովի՝ Մարգարէին հայրինիքը՝ երեք մղոն հեռու կը գտնուէր, Երուսաղէմի արեւելեան կողմը:

(*) Սիր Ասպա թերեւս միաւ ընթերցման արդինք է, պէտք է ըլլայ Սապոր Ասպա Շահանը պարագան նախ կը պարզցին ասրբեակին համածայն, Եզրա կը մեռնի եւ կը կինդանանայ:

(**) Հատու. R. Clermont-Ganneau:

չի, նման շատ մը եկեղեցիներուն օրոնք շինուեցան Հիւլյանկալ Ասպետաներու կողմէն իրենց զինուորական կայսաներու մէջ, Նկարներէն մին կը ներկայացնէ Ս. Կոյոր Այցեւութիւնը, որ կը վերաբերի Յովհաննու Կարասպէտի կեանքին: Այս ամէնը որպան յարաբերութիւն շունին նմանութիւն նոյնքան Երեմիա մարգարէին հետո:

Իսկ Barnabé Meistermann, Nouveau Guide de Terre Sainte, իր գործին մէջ (էջ 53) նոյն եկեղեցին նկարագրութեան աթիւ կը գրէ իիսուս շահեկան հետեւալ տողերը. ուներքին սիւները քառակուրու են և առանց խոյակի: Բթացեալ սրակամարները ունին կամարակիցները: Կրկնակ կամարները կը հանգչին կեսանի և խոյօղի զարդերով խոյակներու վրայ, խոյակները ըլլանուած են պատէն գուրս ելած մարդկային բազուկի մը նմանող սիւնակի բեկորով մը: Պատերու նկարները որ կը կազմին ներքին բոլոր զարգարանքը, յոյն նկարչի մը գործը կը թօւին: Հիւսիսային կողմէ բացուած մուտքի դրան կամարագիւը զարդարուած է անուուզ մը որ կը վերաբերութիւններն ունանալ այս բոլոր մասնայատկութիւնները յիշատակարաններուն մէջ, բայց ընտանի՝ արաբ ճարտարապետութիւն: Քարիթէ ել ինսապի եկեղեցին կը վերաբերի այն կրօնական յիշատակարաններուն որ ժբ. գարու կիսուն շինուած են տեղացիներէ:

Բացարձակապէս անձանօթ է անոր պատմութիւնը: ՃԶ. դարուն, Խակուզացի Պօնիփակիոս կը կարծէ թէ Քարիթէ ել ինապը Անարովըն է, և թէ եկեղեցին ունիրուած է Ս. Երեմիայի: Թուքրէզմնու իրաւամբ դիմել կու տայ թէ Անաթովի՝ Մարգարէին հայրինիքը՝ երեք մղոն հեռու կը գտնուէր, Երուսաղէմի արեւելեան կողմը:

Ինչպէս յայտնի եղաւ, վերոյիշեալ հեղինակները՝ որոնք Ս. Երկրի սրբավայրերու ուսումնաբութեամբ նշանաւոր հանդիսացած են, հիմնաւոր չեն գտներ այս ժողովրդային զրոյցը՝ որուն հոմաձայն Տապանակի եկեղեցին նուիրուած ըլլայ Երեմիա մարգարէին անուան. Կը թօւի թէ այս զրոյցը յառաջ եկած է այն տեղեկութիւնն որ կը կարգացուի Բ. Մակորայե-

ցոյց գրքին մէջ (Բ. 5). «Արդ եկն եւաս երեմիս մարզարէ ի տեղի անդը, և անդ եզիտ այս ամուսս անտառախիտս, և զպրան ժաման և զտապահուն կտակարանց եւ զտապահուն խնկոց անդ տարեալ գնէր, ի ներքու եւ զդրունն ինքնին առականէք»: Մեր եկեղեցին ալ Տապանակի տօնին տաթիւ ձալոցին մէջ ունի յանուն Եսեմիս մարզարէն հատուած մը, որուն համածայն, մարգարէն Տապանակը իր բովանդակութիւնը կը տօնի ու յեան Սինէական և անդ եղ ի վիմի, և վէմն եկու զտապահակն, և կնքեաց մարզարէն զտանուն Աստուածոյ ի վերայ վիմին, և եկն ամել լուսաւոր և ծածկեաց զանունն Աստուածոյ, և այս ձալոցի այս հատուածը՝ ինչպէս կը գրէ Տօնացոյը, մեր արքի Ս. Դիրքին մէջ զգոյւթիւն չունի. Կը թուի նոյն հատուածը առնուած է այս անվաեր գրքերէն որ գոյութիւն ունէին մեր Աստուածաշունչին մէջ, և որոնմէ առնուած էին պայտամունքի ընթերցման համար շատ մասեր ալ, ինչպէս յայտնի է Հին ծալոցներէն. արդէն մինչև ժՊ. զար մեր Աստուածաշունչին մէջ յանուանէ կը յիշատակուին անվաեր գրքեր, ինչպէս մանրամասն կը գրէ Միթթար Այրիվանեցի պատմէլը. Տապանակի տօնին յշատակուած երեմիս մարզարէին հատուածը հաւանարաբ առնուած է նոյն անվաերներէն ունուած պիտի առնուած է անդ անվաերներէն շարքէն մէջ. Այլի պատմէլը շարքէն մէջ. նոյն անվաերները որքան որ Ս. Դիրքէն դուրս հանուած են, բայց վերջի հատուածը ընթացած է ձալոցին մէջ, և Տապանակի տօնին կը շարունակուի ընթերցումը. հաւանական է որ այս եւ ուրիշ անվաեր ընթերցումներուն հետեւանցով Տապանակի եկեղեցին նուրիամբուած է յանուն երեմիս մարզարէին:

Ե՞րբ շնուած է այս եկեղեցին. նայելով վերև յիշուած առաջին եկու հեղինակներէն մէջբերուած ապացոյններուն, կը հասկուի թէ նոյն Տապանակի եկեղեցին շնուած է Խաչակիներու տիրապետութեան ժամանակ: Բայց վերև յիշուած հեղինակներէն երրորդը Barnabé Meistermann կը նկատէ թէ այս եկեղեցին շինութեան գործը աւելի կը վերաբերի տեղացիներով կը հաստատուի ուրիմ թէ Կարիաթարիմի եկեղեցին Խաչակիներէն առաջ գոյութիւն ունէր, անսնք միայն նորոգութիւն կտարած են հան:


ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒՆԻ



ՀԱՅՐԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԵՐԻ ՈՐՈԳՄԱՆ ՄԱՍԻՆ



Ե. Հայկական ջրաբաշխական ձեռնարկները միջին դարերից ի վեր .

Ուրարտա-խալդիացիներն իրենց քաղաքակրթական գերը վերջացրին Ն. Ք. վեցերորդ դարից, Փոխական տեղը դիմելով՝ Թրակիայից Փոխականի վրայով նկար խուժող Արմենո-Հայերին, որնք անցւչա իրենց մէջ ձուլեցին տեղական հին ժողովուրդներից շատերին, սկզբում Հետիաներին և ապա Ուրարտացիներին Այդ ձուլման պրոցեսի և նոր ժողովրդի առաջ գալու և նախորդների երկրներին տիրանալու հանգամանքները դեռ ևս անյայտութեան թանձր քոզով են ծածկւած : Բազմաթիւ են եւրոպացի մասնագէտների ենթագրութիւնները, բայց հարցը կարող են լուծել միայն իրական փաստեր, որ ծածկւած են երկրի նորը կուտակումների տակ, Հետանիների և Խալդիրի այդպիսի ազդիքներով այժմ քաջածնօթ դարձած պատմութիւնը այդ է ապացուցնում: Մինչեւ Քրիստոնի վեցերորդ դարը, մի շափազանց երկար անջրպես, ոչ գրաւոր յիշատակարաններ են յաջորդական ջրաբաշխական աշխատանքների մասին մեզ տեղեկութիւններ հաղորդաւմ և ոչ էլ երկրի մէջ գոյութիւն ունին ձեռնարկներ, որ մեզ ստիպէին անյայտ մնացած իսկական հեղինակներին որոնելու, ինչպէս Քելչ զեօլի և Շամիրամ առի օրինակներն են ցոյց տալիս և ոչ էլ այդ ուղղութեամբ ուսումնասիրութիւններ կան կատարեած :

Ասել թէ այդ 1200 տարիների շշանում մեր երկրում ջրաբաշխական գործեր չեն կատարել, անկարելի է. մեր երկրում առանց արհեստական ոռոգման դժուար է քաղաքակրթական կեանք երեւակայել, միայն այս պիտի նկատել, որ հաւանական հեղած գործերը փաքր և անհան ձեռնարկներ էին, կամ հների կարկատանքներ:

Ուղիղ այդպէս փոքր ձեռնարկներ են մեզ ներկայանում հայ զանազան գասակարգի մարդկանց ջրաբաշխական կատարած գործերը, որոնց յիշատակութիւնը պահւած է կամ հայ պատմագիրների մօտ, սկսած վեցերորդ դարից, կամ եկեղեցների ու վանքերի պատերի վրայ փորագրւած : Բաւական յաճախ են տեղեկութիւններ նաև ձեռագիրների յիշատակարաններում, բայց բոլորը ի մի հաւաքել մանրազնին կանոնաւորութեան առարկայ է. մինք բաւականանում ենք գլխաւորապէս արձանագրական նիւթերով :

Այդպիսի արձանագրական յիշատակարաններ բաւական շատ են, որոնց օրինակները, թէեւ թերի արտագրութիւններով եւ ոչ լրիւ, ի մի հաւաքւած պապրած են կ. կոստանհանի Վիմական Տարեկից ժողովածուի մէջ, տպագրւած Պետրովորդում 1913 թ.: Յարմարութեան համար արձանագրութեան առւելիները բաժանում ենք այսպէս. 1. — Նոր առուներ կամ ազդիւներ հանելու փաստեր: 2. — Արգէն գոյութիւն ունեցող առաների նորոգութիւններ: 3. — Ջրային վէճների կարգաւորում: 4. — Բարեկործ անձանց նորիբաւութիւններ զանազան վանքերի և եկեղեցների:

1. Նոր առուներ հանելու փաստեր.

ա. Ներսէս Շինող մականուանեալ կաթողիկոսը Վաղարշապատում, Հոփիսմէի վանքից մօտ երկու և հետ կիլոմետր հարաւարեկեան մասում արգէն գոյութիւն ունեցող չորս վանքերից զատ շինում է հինգերորդ նորը, Զօւարթնոց տնունով: Հոյակապ և շքեղ եկեղեցուն կիր

շինել է տալիս կաթուղիկոսարան և շըրտապատի գալաջի վրայ ընդարձակ այգիներ տնկում: Այդ այգիների ռուսական համար տասներորդ գարու Շովկաննէս պատմագիր կաթուղիկոսի վկայութեամբ, Քամափ գետից նոր առու է հանում և բերում հասցնում իր նոր տնկարանը:

Զաւարթնոցի պեղումները աներկայ ցոյց տալին, որ այդ առուն իսկապէս գոյաւթիւն է ունեցել, որովհետեւ բացւեցին ջրի կանոնաւոր հետքեր, և պեղումներ կատարող նաչիկ վարդապետը էին առուի հետքերով նոր առու փորեց և բաւական ընդարձակ մաս վերաբին այգիներով եւ ծառատունկերով ծածկեց:

Պատմագրի հազորդածը կարօտ է որոշ ճշտման: Վաղարշապատը դարեր առաջ արդէն սոսում էր Քամափ գետի, հաւանական նաև Զարու գետերի ջրերով: Տրդատ թագաւորի ժամանակ Հռովմից Հայաստան փախած կոյսյուրը չորրորդ գարում լիշեալ Հորիփսիմէի և նրանից ոչ հեռու ոչպի արեմուտք ընկած Ծողակաթի վաների ըրջակայտում զանւած ննաններում էին սպասարան գտիլ, սրտած նրանք նահատակւեցին և սրտեց յետոյ վանքերը լինեցին: Հնեսապէս արդէն չորրորդ գարում Վաղարշապատի ներկայ այգիների տեղում դարձեալ խաղողի այգիներ էին անկւած եւ Քամափ գետի ջրով ջրւած:

Ներսէն Շինողը գլխաւոր առուի մի ճիւղն

է տարել իր նորակառոյց եկեղեցու մօտ:

թ. Նոր Բայազէն զաւառի, ներկայացաւուն Մարտունու ըրջանին ներքին Սլույաւու անուան գիւղը արեւելամիսային կողմաւմ մի գեղեցիկ հովտի մէջ լինւած է Հայաստանի չափազանց բագամթիւ վանքերից մէկը ՎԿԱմելվանու անունու յայտնի, որի մանրամասն նկարագրութիւնը յիշատակարաններով տայիս են Մերոպ Արքեպիսկոպոս Մերատեան իր ԳԵղարքունիք գրքի մէջ և աւելի լրիւ նր. Լուլյայեան իր հրատարակած Ազգ. Հանդէսի 1913 թ. XIV. էջ 51-54, առաջ բերելով վանքի շինութեան կարեոր յիշատակարան: Մրա մէջ հաղորդում է թէ շինութեան և թէ մեկ հետաքրքրող ջրամասակարարման մասին: Ենկեղեցին լինել տըւացն էր սնապուէ Բագրատունի Հայոց սպարապետ տէրանց աէր, որդի Ալ-

տոյ Հայոց թագաւորի ի ժամանակս Հայոց թագաւորին մեծին Սմբատայ հարազատ եղաւը իմոյ ... վերակացու և տեսուչ առնելով գեոյր իմ Մարիամ Մինեաց տիկին . . . :

Ծապուէ Սպարապետը իր շինել տուած եկեղեցուն գիւղերով և կարուածքներով նույներ տալով հարստացնում է:

«Եւ ետո զ. գեղոյս սահման Կոթայ քարն, Շաւառնակողն, Գետամէջն, Կթանցն, Գետավանաց ծովն. մէջ դրամ ի Կոթայ քարէն, Ա. ի Բոտեկեաց, ոկ. յիշերովանաց, Զդ. ի Կարրին գետերն և նաւելին»:

«Ճր. Սոլոմոն տր. Աթանաս, Մերատ թագ. աստ ածվ. բնենալ չուրս յիննուաց Գալթի ձեռօք .. զոր յառաջ բեր ցած էր . . . :

Այս ջրաբերութեան յիշատակութիւնը, որ մի տեսակ կին առուի նորոգման կերպարանց ունի, սրա հետ միասին գետերի և նաւերի, իիստ անորոշ են և միայն նոր ուսումնասիրութիւնն առ տեղեաւն կարող է պարզել ջրի սկզբանական ակն անցած առուի ուղղութիւնն ու նպաստակ: Մեզ համար կարեռն է, որ հայկական իշխանութեան ամենաբարձր զիրքերի վրայ կանգնած անձններ իրենց երկիրը շնչացը նելու համար առուներ են անցրել և եկեղեցու շինութեան հաւատար յիշատակելի գործ համարել:

Թ. Ազգութեան համալից մի յօդւած ունի հրատարակած Հ. Խ. Ս. Հ. Գ. Գրտութեան և Արուեստի ինստիտուտի տեղեակագրի (1931ի Հ. Գ. էջ 90-112) մէջ՝ անոր Բայազէտի կին առուներն ու շրջակայքի ուսումնակարները վերնագրով:

Յօդւածի մէջ այս արձանագրութեան մասին տեղեկութիւն չկայ. նա ուրիշ աղքարւներով և իր անձնական մանրազնին տեղագրական ուսումնասիրութիւններով գտիլ է, որ նոր Բայազէտի ըրջանում հընուց գոյութիւն են ունեցել առուների շատ աւելի զարգացած ցանցեր, որոնց օժանական կաթուղիս երկրի աւելի մեծ թւով գիւղերը կարողացել են պահպանել իրենց գոյութիւնը, և որոնց բաւական խոչը թիւը ներկայումս, էին ջրատար երակների ոչընչացմամբ, ամայացել և անմարդաբնակ են գարձել: Խուս և հայ հեղինակներ ԺԹ-ի

դարում տեղեկութիւններ հաղորդել են միայն — երեք հին առուի մասին։ Վերջիշեալ առուների վրայ, մենք, գրում է Ազգալեզեանը, 1927 թ. սկսած մեր հետախուզութիւնների հետեանքով, աւելացրել ենք և աւելացնում ենք եօթ հին առու։ Իրեւ եղբակացութիւն իր ձեռք բերած կարեոր տեղեկութիւնների, առաջարկում է վերանորոգել այդ հին առուները և բնակչէն դարձնել — մօտ 75 քառակուի կիլոմետր — ընդարձակ մէտ տարածութիւն։ Խոկ եղբայիշաման միանգամայն ընդունելի երես նախադասութիւններն են։ — Հին առուները պէտք է տարբար և ընտթեան յուշարձաններ լինելուց և դառնան կենդանի հեանքի գործոն երակներ։ Հին առուները մեր երկրի ոսկի հանքերն են գետնի երեսին։

Գ. Յակոբ հպիսկոպոս, առաջնորդ և մէտրապօլիս Սիւնեաց նշանաւոր Տաթևի վանքի, մի առու է հանում, որ իր կարեւորութեամբ եւ խոշորութեամբ մասամբ յիշցնում է Աւրարտացիների գործը։ Նրա կատարած գործի մանրամասնութիւնը յիշցակում են իր յաջորդներից Յովհաննէս եպիսկոպոսը, ժամանակի բերմամբ վկասած առուի նորոգողը, և ապա աւելի մանրամասն Ստեֆանոս եպիսկոպոս Օրբելյան պատմագիրը։

Յակոբ Դւնիցի էր, Յովհաննէս պատմագիր կաթուգիկոսի եղբօրորդին և նրա ձեռնասունը, Երիտասարդ հասակում և պիսկոպոս ձեռնադրեկելզ, կարգւում է Տաթևի վանքի վանահայր և Սիւնեաց թեմի առաջնորդ, քառասուն տարիների ձիգ ժամանակաշրջանում 918—958։ Նրա սիրում է շինարարութիւն։ Ամենից նշանաւորը Վարարական առուի լինութիւնն է։ Օրբելյան պատմագիրը այդ մասին այսպէս է պատմում։

«Աս գանձագին առնէ զջուրն Զագէծորոյ, որ Վարարակն կոչի. ի տեառն Փիլապէէ որդւոյ Վասակայ Սիւնեաց իշխանի ընդ թժի գրամի (12,000 գրամի) և մի լուսաւոր ջաւակիրի . . . և բերեալ ի Ցաւուն որ հանգէտ վանիցն, յանկոյս գետոյն, և արար զամնայն վայրն առապար իշխանից վայրից վարդուու եւ անկալից։ Տնկեաց բազմութ այգին եւ որթս սորեկս։ Էտրէ գանձական կանաչական պտղաբերաց։ Ժիրենիս

և թզենիս և նոնինիս։ և յամինայն մրգաբերաց արար զրախոս զարմանալիս։ Եւ զարդարեալ գրուր վայրն ընդարձակագոյն թանձրախիտ ծառովք և քաջուղէն որթովք, ի վայելումն եղբայրութեանն եւ ի պէտա ամենայն կարութելոց եւ աղքատացուց։

Տաթևի վանքի արխիւում, գուցէ նաև քարերի վրայ արձանագրւած, կային առուի շինութեան յիշատակարանը, միանագաման համապատասխան պատմագրի տեղեկութեանը, որովհետեւ նա այդ վաւերագիրն էլ է մուծել պատմութեան մէջ։

«Ես Յակոբ շնորհիւն աստուծոյ եպիսկոպոս Սիւնեաց, գնեցի զ Վարարակ զուրե յաստուածապահ տեառն Փիլապէէ, Սիւնեաց տեառնէ, ընդ թժի գրամի և մի պատուական գուարի։ և բազում ճախիւք և մեծամեծ աշխատութեամբ ածիւր վերին աւգնականութեամբ ածիւր վերի ի վարդուս։ և անկեցի որթս սուրեկս և այցիս վայելուչս և գրախոս բազմածաղիկն և պտղալիցս, ի վայելումն սուրբ հայուպետաց որ ի սուրբ աթոռս հաստատին և սուրբ ժողովոյն և ամենայն հաւատացելոց Քրիստոսի . . .»

Իւ չկայ յայս ջրոյ հաշիւ ոչ նուրբեամց, ոչ իստանանեցեաց, ոչ Շնուհեաց կամ Հայեցեաց, ոչ այլ մարդոյ, ոչ յարտ կտրել և ոչ ի մարգ և ոչ պարտիկի ջուր տալ. զատ ի մատակէդ ըմպելոյ մարդոյ և անանոյ։

Եւ թէ ոք յանդգնի եւ զոյս ջուրս կտրէ, այնպիսին նզովեալ լիցի յԱստուծոյ եւ ի սուրբ նշանէս եւ ՅԺԸ (318) Հայրապետացն որ ի նիկայն գումարեցան և ի մէնջ և բաժին նորա ընդ ուրացողս եւ կախարդս լիցի յաւուր անեղ ատենին Քրիստոսի, եւ ընդ սատանայի եւ հրեշտակաց նորա նորակ լիցի անշշն հրոյն տանջանաց, ուր հուր նոցա ոչ շիշանի եւ որդն նոր ցա ոչ վախճանի։

Յշն. թուականիս (= 932 թ.) գրեցաւ վճիռս այս իմով ձեռամբս և կնքեցաւ մեր գովրական մատանեաւս ի կամս աստուծոյ։

Վանական արխիւի մէջ պահւած էր նաև առուն վաճառող Փիլապէէ իշխանի

պարտաւորագիրը, այսպիսի բովանդակութեամբ.

«Կամաւ աստուծոյ ես Փիլիպպի որդի տեաւ Վասակայ Սիւնեաց տեառն, իմայ կամաւորութեամբն վաճառեցի զվարարականաց ջուրն սուրբ Գրիգորին, որիմ պատուն տէր Փիլիպպէին շինեալ էր, ի սուրբ եպիսկոպոսարանն Տաթեւոյ, եւ գնեաց Ցակր Սիւնեաց նախկնապատ ընդ Բժիշտ զրամի և մին մեծագին զոհարի, և վճարեաց գամենայն գինն ողամբ եւ եւ առեալ իմ զգանձս և զմին զոհարն ի Յակոբայ Սիւնեաց եպիսկոպոսէ և ապիկար եմ ես և իմ զաւակիւնք և ազգայինք յայդ ջրոյդ յայսմենեսէ մինչէ յակտեանն ժամանակաց:

Եւ թէ ես կամ իմ զաւակի յայս պայմանէս սուեմք և կամ յայդ ջրէդ կտրիլ խորիմք յարտ կամ ի մարզ կամ յայլ ինչ, յատուծոյ և ի սուրբ նշանէդ նշովեալ եղիցիմք և զվերբրեալ անէսդ տեանն Յակոբայ անման կենօք ժառնիւնքութեամբ: Աստուծած չնորհաւոր արացէ սուրբ ոււեմիդ և սուրբ աստուծազգեաց Հայրապետացու:

Վարարական ջուրը գտնուում է Գորիս քաղաքի հավաի ամենաբարձր տեղում, որտեղից բղիսում են Գորիսի գետի ականքները, մօս 10-12 կիլոմետր տարածութեամբ: Բարձր դէպի հիւսիս ջրին աւելի մօս է Վերինշէն զիւղը, Աւչթափայ կոչուող լեռնադաշտի արևելահիւսիսային բարձունքներում: Աւչթափան ձգւում է հիւսիս-արևելամեծան սէղութեամբ, Արոսն գետի հոսոնքին զուգահեռ, աստիճանաբար ցածրանալով, իսկ Արոսն գետի և Գորիսի հավաի ուղղութեամբ անդնդախոր կտրուծքներ ունի, երբեմ ցից ժայռերով պարսպանման կտրուած: Բազմաթիւ հայկական խոչըր գիւղեր, հոգիստներում և անգունքների մէջ շինւած, Աւչթափայի արօտներով և վարելանողերով են իւրենց ապրուսոր հայթայթում: Աւչթափան բնակութեան համար հիւսիսալի յարմարու-

թիւներ ունի, ատկայն դարերի անապահով վիճակը, բայց նաև ինքնանոս ազգիւրների առատութիւնը և կիմայի մեղմութիւնը թելադրել են մարգկանց գիւղեր յնել ամենաանտանելի, գժւարերու մասերում, գլխաւորապէս թշնամու յորձակաւմներից և ձմեռւայ քքարեր քամիներից ազատ լինելու յօնով: Աւչթափան բազմաթիւ աղքիւրներ ունի, մանաւանգ նրա աւելի բարձր, լերան ստորտներին մերձաւոր մասերում, իսկ Պատմագրի յիշած գիւղերի մերձաւորութեամբ, ջրերը պակաս են և ամառուայ շգերին մարդ ու անասուն բաւականաչափ նեղուում են խմելու ջրի պահապատիւնից:

Ցակոր եպիսկոպոսը իր առուն շինել է Աւչթափայի ամբողջ կրկարութեամբ, իսկ սիսից հարաւարեկմուտաք, մօտաւորապէս 30 կիլոմետր տարածութիւնից: Դաշտի բնական թեքութիւնը և հարթութիւնը առուի փորման զործ ընականաբար կը դիւրացնէն, բայց որովհետեւ դաշտի մէջ յաճախ են եղեղատներ և ըլլանման բարձրութիւններ, գետինը տեղ տեղ ամուր քարերով է ծածկւած: Առանց բարդ աշխատանքների անկարելի էր գործը զուրի հանել: Մանրամասն հետախուզութիւնը կ'ապրզի թէ եղեղատների և այլ գժւարութիւնների առաջը լինարան ինչպէս է հարթել: Կարենը է այդ հետախուզութիւնը Աւրարաեան արուեստի հետ համեմատելու համար:

Առան զործում էր մինչեւ 14րդ դարը, երբ Օրբելեանն իր նկարագրութիւնն է տալիս: մանաւանգ որ Օրբելեանի նախարդ վանահայրը, Յովհաննէս եպսուց, հիմական նորոգութիւնների էր կատարել: Նորոգոզն արձանագրութեամբ յաւերժացրել է իր աշխատանքը, չմուռանալով նախորդին: Աւչթափայի վրայ, Վերինշէնի զէմ յանդիւմն տեղում, մի ժայռ կայ ցցւած, որի տակով առուն էր անցնում: Այդ ժայռի 2,26 × 0,83 մետր բնականից հարթ երեսին նորոգործ գրի է տևել իր արձանագրութիւնը.

«Յամի յորում էր թվ. Զի՞ (= 1294) ես տէր Յոհաննէս կամաւ աստուծոյ եւ աղաւթիւք հոգեւոր հաւը մերոյ տէր Հայրապետա տարա զշուրս Վարշաւականի կամ ի Վարդուն զոր աստուծապահ-

տիւ եւ հոգիւոր տէր Յակոբ գնեալ էր եւ տարեալ բազում աշխատութեամբ եւ արդեամբք զիսափառնեալն ի բազում ժամանակաց կրկին նորոգեցաք ։ Ժիշտակ մեկ և նախնեաց մերոց որք հանդիպիք սուրբ երրորդութեամբ յիշեցէք ի Քրիստոս։

Այդ երկու շինարար անձերի գործը այլ ես գոյութիւն չունի ։ պատմական յիշտակարանների չնորհն միայն զիտենք այդ աչքի ընկնող գործի մասին։

Վարդուաց ցաքուտ դարձած վայրը գտնուում է Տաթեսի գանքի դէմ յանդիման՝ զէպի արեւելք, Որտոն գետի ձափ ափին, նշանաւոր Սատանայ կամրջից սկսող զարիվայրերում։ Ուշբափայի պառանդին ցըտնուող պարսպանման ժայռի ստորառում անցկացրած առաւել փորւածքն է մնամ, մի հին մտառուի աւերակ և փլած պատերի շարքեր, որոց բաւական թեք գոռոխյաները կտրատուել և յիշած այդիների ու տնկարանների տեղիք են դարերեւ։

Հայաստանի անցեալ գիւղատնտեսական մշակութեան համար ուշագրութեան արժանի տառեալներ են խաղողի որթի, պաղատու ծառերի և ծաղիկների յիշտառակոթիւնը։ մանաւանդ այն, որ մեր երկրի մէջ Տաթեսի ձորում մշակւել են ձիրենիներ, որ այժմ գոյութիւն չունին։

Դ. Արագած լեռան ստորառում գրտնուում է հնագոյն դարերից իր անունն ան փոփօխ պահած Թալին գիւղը, որի մէջ կան եօթներորդ դարուց պահւած երկու կիսաւերակ եկեղեցի, մէկը փոքր մատուռ, միւսը մեծ կոթուղիկէ, եօթներորդ գարու հայեական լաւագոյն ճարտարապետութեան յուշարձան և ուշագրաւ գերեցմանային կոթողներ։ Տաճանք մայր սիւներից մէկի վրայ 783 թւականից փարագրւած է այսպիս մի յիշտառակարան։

ԱՄԼԲ թռւականութեան հայոց ես Ռւխաստուր վանսկան եւ Տուի եղայր իմ բերաք աղքեւրանիս ի Քարկապ նուրիալութէն ի Թալին։ թէ յիշխա(ն)աց ո՞ք եւել իմ մեղացս պար(տ)ական եղիցին։ Ցիշտակարանը սկիզբը արտագրել եր եւ բրոպացի ճանապարհորդ և տեղեւ էր սիւլեններով Այրարատում։ Եթոյ առ տեղեւան մեղիւ կրկին քննեցինք և Առկրատի պատ-


մութեան յառաջարանում 1892ին հրատարակեցինք, բայց դարձեալ մութ էր մընում, թէ արդեօք նուրաքն պիտի կորդալ, թէ ոչ։ Յամենայն զէպս հայ ջրաշխարառութեան արձանագրաւթեանց մէջ սկզբնական բնագրով հնագոյն արձանագրութիւնն է, 783 թ., որից աւելի կինը մեղ ծանօթ չէ։ Թալինը իր ըլջակայքով մեր երկրի կարեսոր տեղերիցն էր, թէեւ ներկայումս բաւական խեղճ գիճակ աւէի։ Հայկական ճարտարապետութեան գեղեցիկ մնացորդներ, ոչ միայն Թալինում, այլ և նրա մօտակայ տեղերում, Մաստարայում, Ներքին Թալինում, Խրինդում, Թալիչում կամ Արուճում, Աշնակում եայլն, խօսուն վաներ են, որ վեցերորդ դարից մինչեւ իններորդ դարը, այդ ըլջանում բազմաթիւ և լաւ կինցաղով ապրող ժողովութիւն էր կարող էր գոյութիւն ունենալ միայն երկրի արդիւնաւէտ և յաջող մշակութեամբ և որ առանձակարգ տեղ էր տըրւած ու ոռոգման գործին։ Այդ ենթադրութիւնը հաստատուում է Կոչի ջրային վէճի խնդիրը, որի հետ կ'ծանօթանանք։

Ուխտատուր վանականը մ'բանեցի է Ջրեր բերել Թալինի համար, այժմ այդ տեղը յայտնի չէ։ մ'բանել էր գտնուում Քարկապինու բատին, ընդունելով որ այդ ընթիրուցուածն է ուղիղը։ Տեղական ժողովութիւնը կ'արող է այլ բնակիչներ են կիս բնակիչների մէջ պահուող սովորական աւանդութիւններին և նրանց ցուցումները առանձին կարեւորութիւն ունենալ չի կարող. իսկ նրանք ցոյց են տալիս եկեղեցուց մի կիլոմետրաչափ զէպի սարը բարձրացող լեռնահովիտ, որի առաջը հնուց պատնէլ կայ քաշւած, իսկ այժմ հողով է լցւած և մշակվի արտ է։ Նրանց ասելով այդտեղ հնում արհեստական ջրամբար էր շինաւած, զարնան ջրերեւ հաւաքելու համար։ Հովիտը, որ անձամբ քննեցինք, բաւական փոքր է և նրա մէջ հաւաքւած ջրերը մնե բան չէին կարող լինել. սակայն անկասկած է, որ գա իսկապէս ջրամբար է, փոքր մասշտաբի։ Ուշադիր հետախուզութիւնը գուցէ այդպիսի ջրամբարներ աւելի ի յայտ բերի. բայց թէ արգեօք զա է Ուխտատուրի շինածը, թէ տակաւին անձանօթ մնացած Քարկապի ջրերն է բերել, մոււմ է չլուծ-

ւած : Աւստի մենք բաւականանանք միայն ջուր բերելու փաստն արձանագրելով :

Ե. իշմաննի թանգարան է բերտում
բազալտ քարից մի մեծ կոպիսա քար, հա-
մարես անտաշ վիճակում, ջրային ջնա-
րաբութեան յիշատակարանով։ Քարի վե-
րեւի մասում, մէտատղը փորած է մի խաչ
և դրա շուրջն ու ներքենի ազատ ձերտի
դրայ, չափազանց անկանոն եղանակով,
առանց տողերի և միահակառ ուղղութեան,
փարագարած է յիշատակարանը։ Գրեթե մի
մասը գլամագերե են, մի մասը բոլորգիր,
շղարբին մօտերոյ:

Այդ արձանագրութեամբ սմն Քորքի
թագաւորութեան Սինեթերիմա ջրի առաւ է
հանել ՆևԱ (= 992) թւին:



אָקָמֵד בְּלִבְנֵד הַיְּיָם (הַיְּמָה) לְרֹב | qawwāt
פָּוֹס (sic) | מְבָלָג | הַאֲנָבֶל | גַּמְנָתֵן |
עַמְּלָא | נְהַלְלָה (= 992) | בְּלִי בְּלָא-בְּלָא |
בְּתָאָנוֹן אַנְשָׁאָב | בְּרֶבֶם-אָנוֹן פָּרָט | פְּלָאָהָב
עַבְגָּה לְעַבְגָּה:

Արձանագրութիւնը գրւած է երկա-
թագրով և հնաձեռ բոլորգրով. Կարդացւում
է զժեւորութեամբ և հասկանալիք է, որ ա-
պա ի հրատակակալութեան մէջ սխանենք
կան: Հնաթեամբ, զրերի ճենով և բայան-
ակութեամբ կարոր է: Այս քարը բեր-
ած է Էջմիածին մեղմութե չէպէի երաժ-
երկու ժամ հեռի Բլուր գիւղից, որի առ-

զեւէն կ'անցնի փոքրիկ առու մը, սկզբն առնելով Դարձալայիցց. մի տեղիկութիւն որ հաղրգում է Կ. Բամաջնեանը (Թանասէր, 1901, էջ 180-181), որ հրատարակիլ է քարի լուսանկարը և արձանագրութիւնը: Այս նեղենութեամբ պարզում է, առուն քոքը հանել է երասմի աշ ափից, և իսկապէս յիշեալ գիւղը սոողուում է երասմի ծրագ:

զ. Միխթար Այրիվանեցին իր պատմութեան մէջ (Կրատ. Մ. Էմինի, Մոսկվա, 1860, էջ 58) գրում է.

«Ապիրատ իշխան երկուտասն հազար
հեծելիք -- Սա չինհաց զկեչոռուս և
եհան զառուն Երեւանց»:

Երեանն ունի Ներկայումս մի քանի
առաւներ. բուն քաղաքի անմիջական մեր-
ձաւութիւնները ջրաւում են Ղրիմաւաղից
սկիզբն առանց Գհեակաչայի շրերով եւ
Հանգու գետափ հանած առաւներով։ Անո-
րոշ է մասում Ապիրտա կիշանի հանած ա-
ռանի բուն ազդեցութիւնը։

կ. Բազրատունեաց իշխանութեան
մայրաքաղաք ծառայող նշանաւոր Անի
քաղաքը թէեւ չինւած է Ախուրեանի և
Եղակոցածորի հովիաներով կազմող մի
տասկան թէրագլու վրայ, ինչպէս Արշա-
կունիներ ամբող Ասկ-կամախը, բայց այդ
թէրը շատ խորն են ընկած, ամրութիւն-
ների և պարիսպների շըճանակից ուրսու,
և ազգաբնակութիւնը գետնափոր անցքե-
րով միան կառող էր մօտենալ այդ ջրերին։
Պառ. Մասի պեղումները քաղաքի մէջ
ի յայտ բերին զանազան ուղղութեամբ
տարւած քունգեր, որոնց հետքերը տա-
ռում հասցնում են մինչև քաղաքի արեւ-
մուռագում գտնուող, ոչ շատ հոնի ընկած
Ալաջագագի ստորոտներ, Ալաջագաղից
մեծ յորդումնեմբ արիւրներ են զուրս
ժայթ քում, որ բնակին հոսանքով ուղ-
ղում են դէպի Անին և Սաղկոցածորի
ջրերի մի մաս են կապում։

ՄԵՐՈՊ ՄԱԴՐԱՏԾՈՒ ԱՌԵԿԱՆ.

(Շարունակելի) (4)

ԵԿԵՂԵՑԱՊԱՏՄԱԿԱՆ

ԳՐԻԳՈՐ ԿԵՍԱՐԱՑԻ ՊԱՏՐԻԱՐք ԵՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ



Եթէ ոյս ինքնագիր տողերուն պէտք է հաւատ ընծայի, Գրիգոր վրդ. Կեսարացի բնաւ էջմիածին երթալու մտադրութիւն չէ ունեցած, այլ ուղղակի Կեսարիոյ ճամրով գացած է Սիս և հոն ոչ միայն ձեռնադրուած է եպիսկոպոս՝ այլ և խոստացած է հնազանդութիւն Կիլիկիոյ կաթողիկոսին:

Իր եղբօրորդին՝ Յակով քհ. Կեսարացի, որ իր հօրեղքոր կենսագրութեան մէջ տարրեր պատմած է, և էջմիածին երթալու ճանապարհէն արգիլուած՝ Սիս գացած ցոյց տուած է զինքը, հաւանօրէն այս կարկանդ յարմարցուցած է պատմութեան առջև արգարացներու համար Գրիգոր Կեսարացին, որ հակառակ իր հանդիսաւոր խօսուումին և յայտարարութեան և նոյն իսկ անէծքներուն, քիչ յետոյ էջմիածնայ աթոռին յարեցաւ երբ հոն բազմեցաւ իր ուսուցիչն Մրապիոն Ուոհայեցին և ապա իր աշակերտը՝ Մափսէ Տաթևացին:

Գրիգոր վրդ. Կեսարացիորդ հակառակորդ Մելքիսեդէկ կաթողիկոսի և անր ձեռնածուն Յավկաննէս Խուլին, արդէն բնաւ հաւանական չէր որ զիջանած ըլլար անկէ ձեռնադրութիւն ստանալու, մանաւանդ երբ ինքն իր Կիլիկիոյ աթոռին թեմական և Ազգակի կաթողիկոսն ըրկուած Սիսի կապուած էր և իր այն՝ արդէն պատրիարք ընտրուած էր:

Հետեւարար հաւանական չէր որ Կ. Պոլոսոյ ժողովուրդը էջմիածնայ կաթողիկոսին դիմած ըլլար և ինքն ալ այդ մտքով ճամրայ ելած ըլլար:

Իրողութիւնը՝ իր մահրամասնութիւններուն մէջ որոնք նոյն իսկ իր զընդ կը պատմուին՝ ասկէ տարրեր եզրակացութեան մը չեն կրնար հասցնել:

Գրիգոր վրդ. Կեսարացի, այսպէս 1602 մայիս 29էն մինչեւ յունիս 28, երեսուն և մէկ օրերու միջոցին, ձեռնադրուեցաւ մե-

պիսկոսուն և առաջնորդ Ստամբուլու ըստ Յակոբ քհ. Կեսարացիի և «ի վերայ Ստամբուլու պատրիարք» ըստ Սիմէոն Սոյ կաթողիկոսի թուղթին (էջ 66):

Հ. Գրիգորիս վրդ. Դալէմբերեան ևս անշուշտ էրմուտելով այս վկայութեանց զընդ ինքն ալ կը հաստատէ թէ ան ձեռնադրուած է եպիսկոպոս և առաջնորդ Կ. Պոլոսյ (Կէնաքրանիչներ Ա. 1554-1822, էջ 4):

Հետեւարար Գրիգոր վրդ. Կեսարացի ձեռնադրուած է եպիսկոպոս Կ. Պոլոսյ և ոչ թէ Կեսարիոյ վրայ, ուր պատրիարք ընտրուելէն յետոյ 1602ին գացած է, Կիլիկիա երթալու համար անկէ անցնելով:

Ուրիմ հաւանօրէն Գրիգոր վրդ. Կեսարացի 1602ին տակաւին ձեռք չէր բերած Կեսարիոյ աթոռը, ուր իր պատրիարքութենէն վանուած շրջաններուն գտնած է:

«Անիական վիճակն իւր Բաւակոյ (Յակոբ քհ. Կեսարացի) բացարութիւնը այս կերպով կ'արդարանայ: Զարմանակի է որ Առաքել Քաւրիթէցի, քսան և հինգ տարի յետոյ 1629ին կը հաստատէ թէ գեռ վարդապետ էր և անոր հակառակորդներէն՝ Արիստոկէ վրդ. Խարբերդցի իր թէ ասոր համար և հաստատի առաջնորդ նիկուեսու. Թօրոսովիչը կը թելաղբէ չնազանդիլ կամ կարեսրութիւն չտալ անոր բանագրանքին, ըսկելով թէ սոյու եպիսկոպոս և նա վարդապետ՝ չունի իշխանութիւն ի վերայ քոյ» (Առաքել Գուրէնեցի, էջ 370):

Այս տաեղծուածը կը մենքէն Բարգէն Ռ. Վրդ. Կիլիսէրեան (այժմ կաթողիկոս Կիլիկիոյ) Վարբառութիւն առինձներ Հայ Անիական մէջ յօդուածարքին մէջ (Լոյ, 1906 էջ 1184), ուր փաստացի կ'ապացուցանէ թէ Առաքել Քաւրիթէցի վարդապետութիւնը և եպիսկոպոսութիւնը կ'անջատէ

իրարմէ, և Գրիգոր Կեսարացի, ինչպէս կ'երևայ, իրը պարզապես կը բանազրէ Նիկոլ եպու. ը որ վարդապետական աստիճան չունէր և արեջան էր երր եպիսկոպոս ծեռադրուեցաւ:

Ամէն պարագայի մէջ հարկ է սեւէ թէ Գրիգոր Կեսարացի սիրած է յաճախ իշխուի վարդապետու, վասնզի այն ժամանակ. Ներու համար վարդապետութիւնը իրը շընորհի և իրը կարողութեան տիտղոս աւելի բարձր նկատուած էր և առանց վարդապետական աստիճան ստանալու եպիսկոպոսացներ բազմութիւ էին:

Ե.

ԻՐ ՊԱՅՉԱՐՈՒ Կ. ՊՈՂՍՈՅ ՄԷՋ

Գրիգոր Կեսարացի Միսէն մեկնեցա 1602 թունիս 28ին և եկաւ Կ. Պոլիս, իր աթոռու: Այդ օրերուն ինչպէս բռվանդակ պետք թիւնը նոյնաէն է. Պոլիս կը զըտնուէր տագնապայից վիճակի մը մէջ, Օսմաննեան կայսրութիւնը նոյնիսկ քայլայման աստիճանին հասուցած մեծ շփոթութեան մը հետեւանօք, որ բոլոր Անատոլիա բնակութիւնը յուղումի մատնած և զանոնք հարկադրած էր մեծ զանգուած: Ներով ապաստանելու Կ. Պոլիս և անոր մերձաւոր շրջակայքը, որոնք համեմատար անդարր մնացած էին:

Այդ մաս շփոթութիւնը ձեւալի կոչուած ասպատակներու, ապաստմբներու և աւագակներու յուղկահարաւթիւններն ու ըմբոսաւթիւններն էին, որոնք բաւոր Փաքր Ասիրան անապահովութեան մատնած էին և Հայաստանն մինչև Կեսարիա, Գոնիքա և նոյնիսկ Քէօթահակա իրենց տիրապետութեան ենթարկած էին:

Այս աւագակներուն անզթութիւններէն և կողպատաներէն իսյու տալու համար հազարաւոր Հայեր, ուրիշներու հետ ապաստանեցան Կ. Պոլիս, Խումելի և Եալուգայի և Նիկոմիդիոյի կողմերը:

Եկուորներու այց բազմութիւնը Կ. Պոլուսոյ Հայ գաղութին մէջ առաջ բերաւ նոր պայքար մը, բնիկներու և եկուորներու կը ուի մը, որ մեծ համեմատութիւններ առաւ:

Գրիգոր Վրդ. Կեսարացի, իրը պատրիարք, այս տակնապայի և շփոթ օրերուն մէջ, չէր կրնար խաղաղ ժամանակամիջոցի

մը արդիւնաւորութիւնը գործել, և մասնաւորապէս իր խառնուած քովը՝ անմասն ու վեր մալ ամէն տեսակ պայքարներէ: Հետեւարար իր եռանդուն մնաւորութեամբ և աշխայժովը նետուեցաւ Կ. Պոլուս յուս զումնալից յորձանքին մէջ, և պայքարի կեանք ունեցաւ: Դժբախտութիւն մընէ որ իր գործունէութիւնը ներկայացնող անաշառ պատմիչ մը չկայ: Իր աշակերտը և միանգամայն եղբօրորդին Յակոբ քէ: Կեսարացի, յիշատակարանի մը մէջ շատ համառու տղիերով — որոնք բաւական ալ շփոթ են — զայն կը ներկայացնէ՝ աւելորդ է սեւէ՝ շատ մեծ գովեսաներով:

Ժամանակակից երկու պատմիչներէն Առաքել Դաւրիհեցի, Գրիգոր Վրդ. Կեսարացիի գործունէութիւն շրջանակէն շատ հեռու միավայրի մը մէջ ապրած, միշտ լաւ վերաբերում, յարգալից արտայայտութիւններ ունեցած է Գրիգոր Վրդ. Կեսարացիին համար: Իր տեսութիւնները մնի համար անոր համար աւելի մեծ կըլու ունին որ անիկա ուղղակի շփում չէ ունեցած Գրիգոր Կեսարացիի հետ և չէ խառնուած անձնապէս ժամանակակից զէպքերուն, և հետեւարար անձնական տեսակէտներ չեն պատորած իր միտքը: Միայն ցաւալի է որ իր տեղիկութիւնները շատ անմանական ու քիչ են Գրիգոր Կեսարացիի գործունէութեան մասին:

Միւս պատմիչը՝ Գրիգոր Դարձանացի շատ լինգարձակ ծանօթութիւններ և մանրամասնութիւններ ունի իր մասին, վասնզի ապրած է ձիշկ այն միջավայրին մէջ ուր Գրիգոր Կեսարացի գործած է, Սակայն շատ հեռու է անկողմանակալ պատմիչ մը ըլլալէ, վասնզի անձնապէս խառնուած է այդ գէպքերուն զորս կը պատմագրէ: Խնքն մասնակցած է պայքարի և Գրիգոր Կեսարացի պատրիարքին հակառակ պատրիարքին հակառակորդներուն հետ գործակցած: Հետեւարար իր արտայայտութեանց մէջ անձնական կիրք ու զգացում դրած է և շատ անգամ կեսարացին կ'որսէ այնպիսի ածականներով որոնք իր ներքին մաղձը և թօյնը կը մատնաշէն: Ան ի դէպս և յանդէպս Կեսարացին կը կոչէ անհանգիս, նենցածն եւ զուող բարոյն, պրեւառու վիշապ, անյազգայլ, պիտուանը, օգագամացեալ, և այլն, անտեղի և անվայել մոկդիներով:

Այս ծանօթութիւնները հարկ է միշտ ի տոի ունենալ, վասնզի յաճախ կարգ մը դէպիքիու համար, չունենալով ուրիշ տղրիւր՝ ստիպուած պիտի հետակինք Դարաւաղցի տեղիկութիւններուն, որոնք միշտ գունաբորուած են, ինչպէս ըստ:

Գրիգոր Վրդ. Կեսարացի Սլուէն կ. Պալմ զառնալէն յետոյ, ըստ Յակով ք. Կեսարացիի, ամեղ արա բազում ուղղուրիւնս, Ասիկի կը նշանակէ թէ Քր. Վրդ. Կեսարացի կանոնաւորս: Թիւններ մացուցած է, Սակայն անոնք ի՞նչ էին: Այս մասին ոչ մէջ տեղեկութիւն ունինք: Իր առաջին պատրիարքութեան ժամանակին վրայ, ուրիշ ծանօթութիւն ալ չկայ, ոչ Դաւրիթիւցին և ոչ Դարաւանաղցիէն աւանդուած:

Սակայն կրնանք խորհի թէ այդ ուղղութիւնները որոնց կ'ակնարկէ Յակով ք. Կեսարացի ուրիշ բան չէր եթէ ոչ սրբագրութիւնները այն խանգարումներուն, ուրնք առաջ թիւրած էին Հայ Եկեղեցին մէջ, անոր պաշտօնեաններէն ոմանք, զանազան նկատումներով և գուն ուրիշ համոզումներով յայտնի կամ ծածուկ յարելով Կաթոլիկ Եկեղեցւոյն և Հռոմի Կապտակութիւն յայտնելով:

Ժամանակին երկու կաթողիկոսները, Դաւրիթ Վաղարշապատցի՝ 1605ին և 1607 մայիս 13ին զաւանութեան թուղթ տաւած էր Հռոմի (ՀԱ. 1934, էջ 241), իսկ Մելքիսեդեկ Գառնինցի, 1610 մայիս 15ին Հաւատոյ զաւանութեան թուղթ մը դրած էր Հռոմ, ժամանակին ամենէն յայտնի գործուն և ուստամական գէմերէն, Վանի Նախակին առաջնորդ Զաքարիա եպս. Վանեցիի միջոցաւ, որ նոյնպէս կաթոլիկութեան հակամէւ էր:

Իսկ Յովհաննէս Խուլ, կ. Պոլոյ աւանին պարիարքը, նոյնպէս յարած էր այս համուցուն և այսպէս ծնունդ առած էին դարձեալ, ինչպէս երբեմն, երկու զպրոցներ, աւանդապահներու և նորասէրներու, կամ էրն բառերով՝ արեւելեաններու և ավերձներու, որոնք իրարու դէմ կը մաքառէին:

Եկեղեցականներու այս պառակտումը հաւատացեալներու մէջ ալ արձագանք զըստած էր և ժազովուրզը ևս բաժնուած էր երկութիւ:

Երրեմն մէկ և երրեմն միւս կողմը կը զօրանար և կը յաջողէր իր մարզը պատրիարքական աթոսին չուրիշը մզուած պայքարներուն շարժապիթները ֆէ: գարուն երկու առանցք ունին, մին բնիկներու և եկուորներու պայքարը, և միւսը՝ աւանդապահներու ուսարաւէրներու մաքառումը:

Գրիգոր Վրդ. Կեսարացի իրը աշակերտը Մրապիհ Ռևոնայեցիի, կը ներկայացնէր ժամանակին եկեղեցականներու մէջ գրեթէ աւանդապահներու գիմաւորը կամ պիտը, որ Հայ Եկեղեցւոյ սկզբունքներուն անվթար պահպանութեան համար կը պայքարէր իր բոլոր ուժով: Թէ ի՞նչ միջոցներ կիրարկեց իր գաղափարներուն յաղթանակը ապահովիլու համար Կեսարացիներու յատուկ յոմառութեամբ ու կորոսկ օժտուած այս պայքարող եկեղեցականը, գքախասարար մզին յայտնի չէ, սակայն յայտնի է թէ անիկա կարի խիստ ու գածան հղած է իր հակառակորդներուն կամ անոնց զէմ որոնք օտարուաի գաղափարներու արձագանք կ'ըլլային:

Իր բուռն միջացները ապահովաբար իր թշնամները պէտք է գրգուած ըլլան իւրենց կարելին ընելու որպէսզի զայն տապալին, անշուշտ սգտուելով ժամանակին յուզումնալից զինակէն:

Արդարե հակառակ սպորտական ցաւցակներու, որ իր պաշտօնավարութիւնը կ'երկարեն մինչեւ 1610, Դարանաղցիի գրուածներէն կ'երեայ թէ, ամբողջ Անտառլուն տակն ու վրայ ընող ձեւալիներու շփթութեանց և սաստիկ սպիրն և մանաւանդ Անտառլուր ընակչութեան գունդ առ գունդ և ստուար բազմութեամբ գէպի մայրաքայքը և շրջակայքը խուժած այդ շրջանին, այդ ընդհանուր յուզումներուն մէջ, ինչպէս կ'երեայ, Գրիգոր Վրդ. Կեսարացի ալ վտարուած է կ. Պոլոյ աթուակին կամ կամովին զայն թողած է 1605ի ատենները և գացած է Կեսարիտ, ուր կը գտնինք զինքը և վերածեալոյց տիազառով 1607ին:

Մերօրակ եպս. Նշանեան (տես, Գրէկոր Դարձնացէ, էջ 11թ) իրաւամբ կ'ենթազրէ թէ 1605ի գարնան Գրիգոր Վրդ. Կեսարացի պէտք էր բացակայ եղած ըլլար կ. Պոլ-

սէն, վասնիք Դարանաղցին երբ այդ օրեւուն Կաֆայէն կ. Պոլիս կը դառնայ, ասիթ չւնենար զի՞նքը տեսնելու և 1607ին կը գրէ թէ «ոյեն յամ տևակ զիմեն» (Դարանաղց, էջ 117):

9

ԿԵՍԱՐԻԱՅ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Կեսարացի կ. Պոլիսէն հետանալէն յետոց գացած է իր ծննդավայրը, ուր մասցած է մինչեւ 1607ի վերջին ամիսները (Սեպտեմբեր-Հոկտեմբեր), որը յափ կ'եռաւ ոյ իր պատիշարք (Հ. Գր. Գայիմաքարան, Կիևակրանչաններ, Ա. էջ 3):

Այս ժամանակամիջոցին իր հոլորենակիցները հաւանութիւն իրեն կը վստահին թէմին առաջնորդութիւնը կամ իրը այն կ'ընդուռնին զինքը:

Այդ թուականներէն մեզի հասած են
յիշտառկարաններ, ուր ինքը կը յիշուի
իր առաջնորդ կամ վերատեսուչ կեսա-
րիոյ:

Իր կեսարիա գտնուած ատենն է սր
Տիբարդէթիրի մէջ կը վախճանի Սրապիոն,
Գրիգոր ժկ. Կոմաքարու կաթողիկոսը և
իր մէջ ուսուցիչը (1606 Ապրիլ 26) և այս
առաքի ինչն կը մերացնէ Կեսարիոյ մէջ
Պանձ մը (Տաշեան, Յունի, էջ 782),

Այս մահուան պատճեռով իրազպէս
աղգուած ամթեցիք, որնք մօտէն կը ճանա-
նային զիրիդոր զրգ. Կեսարացին՝ իրենց
Առաջնորդին եւ ևեադ Վարդապետին ան-
դրանիկ սանը, — որ ինչպէս տեսնուեցաւ
Հաւանաքու արքենց մէջ ապրած էր մօտա-
ւորապէս տար երկար տարիներ — զի՞նքը
կը հրաւիրին միխթաբքեա համար իր ու-
սուցիչին սցանը հօտը:

Պրիգոր զրդ. Կեսարացին, որ այս մի-
ջոցին կրաւէք ստացած էք Կ. Պոլիսէն,
փիբանակ անձամբ կրթալու Ամիթ, անոնց
թռալթ մը գք գրէ և կը խոսանայ Կ. Պո-
լին՝ այս վասն պարշխագործքն ուշկու ներա-
կմին, այս վասն հաշուորեան, ուշկու և կա-
մին կրթալի յետոյ զատկու Ամիթ և բ-
րենց խնդրումքը կատարել:

Ահա այդ թուղթը.

«Եւ ընդ օրինառթեանս ծանուցումն լիցի
սիրելեացդ մերաց, զի յարժամ լուսաք զբաւ-
թալից համբաւն որ վասն խաւարմանն Առե-

գականները, յայնինքամ կամէքա ու ձեզ դաս, ողջաբարին զշիքն ուռը Նշխարաց նորա, և ի միիթաքը զօրբացեալ զօրբիկուտ նորա, բայց չէ կարացացք զալ վասն գծուար ըսթեան ճանապարհն, «որ յազաք առաջաց եւ աւազակաց Այլ ողբերդական եւ միիթաքարնա թուղթու գրիկաց՝ երիս նամակն եւ առաջեցաք առ ձեզ, թէպէս ոչ կատար ընթագուն, այլ գուզնաբանը, ոչ կամիս մեց ինքնին դալ եւ միիթար(ե) զձեզ. թէպէտ անմիթաբար է ոռոքն մեր մայժմ թուղթ պատասխառ ու միջնորդ արանենք առ մեջ, թէպէտ մեք ոչ կարացաք զասաջինն, այլ ողբայ ժամերով ոչ միանդամ կամ երիկաց, այլ բազում անգամ առաքելով առ մեզ արս հաւատարիմ հանգիբ ձեռագործք կներելով յանենին ժողովրդենի նոցա, և մետեսաք զիերմուռնդ սերն եւ զիստարեալ զզանմն ոցա եւ ոչ կարացաց ընդդիմանալ ոցայի, Զի եւ պատրաստառ էի որ ձեռու գորա մեջ թց ցայտանութիւնն ու մէջ ձեռ առնէի(բ). բայց այժմ ի հայտառնենապատւէ եկին առ մեզ վերօտին հրաւիրակի յուժքնայգոյն քան զաւածննան սորտին զմբն գնալ առնօսայ: Վասն որց կամ առ մեզ գնայ, բայց ոչ վասն պատրագութիւննեան, որպէս նուզու ամէն, այլ վասն հայտաթեան, սրբէն նս կամիմ ըստ Տետոն թէ՛ թոզ զպատարագն քո ի վերաց անանոն եւ երթ նախ հաստեաց ընդէ հերպարն, և յետ այնորիկ դալ ոչ միմիթ Սեր կամբն այս է որ զկատած անինն կամ զնուոր խան ի յամիթ առնեմք, եթէ Ցէր կամենցի եւ առանձնագնեն Ոչչ լիերուք ի Տէրո (2թա), կիմբարն իր ի 610. հրատ. Հ. Ն. Ակրեան, Տիւ 1933, էջ 166):

Նոյն տրերուն (1607 Նոյ. 28ին) այդ Քամբականության համար ի պատճեն սրբազն Սարգիս գովային կը զրէ ուրիշ թուղթ մըն ալ ու աւելացն հաւատացեալս Պրիսոսի որ ի շրջաբարկն յլլրփա», ողբարձ հումար իր առցցինքն մաքը: Եթէ Ամիթ աթոռն էր ապահովնի, Ուրփան ալ ծննդավայրն էր, ու այնքան յարգանք և սէր կը վայելէր ապահով:

Գրիգոր Կեսարացի ինչպէս Ամթեցի-
րը նոյնպէս Աւրֆացիները միմիթարել
սրտականութիւն կը համարէր, և որով-

(*) Այսինքն Սրապիոնի մահէն (1606 Ապրիլ 26) յահու տաացին ծխունգը, ու էլ 1607 Յունիսաւր, եւ կի խոստանի 1607ին Սրապիոնին նու ըլլայ, Կ. Պղփակ խաղաղնենեկ յանոյ Հ. Ներսուս Վարդ. Ակիբեան էմճ գիտեր ինչո՞ւ այս Թուղթին թուկանը կ'ենթադրէ 1608 եւ 1608 Կեկոներերին կեսարացին Կ. Պղփակ հասած կ'ենթադրէ, մինչ վակեականուն 1607 Հունի 25-ին և 1608 Սեպտ. 10ին կեսարացին Կ. Պղփակ ըլլայ գիտենք,

Հետեւ իրեն կարելի պիտի չըլլար անձամբ այդ պարտքը կատարել, գրով կ'ընէր:

Այս գիրքն մէջ ինքինքն կը կոչէ ԱԱ.
տունց և Թիսուրի Քրիսուրի նուաս ծառաց
Գրիզոր սովու անուամբ վարդապետ որ կո-
չեցին վերանույց մարտաղաքին Կևսարիոյ
(Տաշիան, նոյն, էջ 732):

Միայն կես մը կայ որ կ'արձէ լուսա-
բանիլ, Այս թռողթին համար ծանօթու-
թիւն մը մէջ ըստած է թէ պրեցա միի-
րաւակն համակ ի թվականին Հայոց Խոջ (=
1607) հորի ամսոյ ի ժ եւ զա շունայե-
ցնց եղջերեր ամսոյ ի իթ, յալուր շար-
ռու յիններորդ ճաւու ի աստին կեսարիա,
ինչ որ սրբաւ սրբաւ Սարգիս Զօրակիրին, ինչ որ
սիալ պէտք է ըլլայ, վասնզի Գրիգոր վոր-
կեսարացի 1607 Հոկտ. 25ին եթէ կ. Պողոս
էր, ինչպէս կը հաստատէ Քարանձակի,
(տե՛ս էջ, 124), անկարուիլ է որ 29 նոյեմ-
բերի օրը Կեսարիին գարձած ըլլար կրկին:

Հաւանական է ընդօրինակութեան թւ-
ւականը համարել այս թռւականը :

1607ին Գրիգոր Կեսարացի կ. Պոլիս էր
և հոն նոյն իսկ պատրիարք զարձած ան-
շուշտ, տեղացիներու ստիպումով:

Ինքն որ կ. Պոլիս գաղած էր միայն
խաղարթութեան համար, իր վրայ կը պա-
հէր Կեսարից առաջնորդութիւնը, ուր ու-
նէր օգնական մը կամ ժամանակին սովո-
րութեան հոմաձայն աթոռակից մը, այս-
ինքն մէկը որ հաւասար իրաւունքով կը
փարէր առաջնորդական պաշտօնը:

Այդ ժամանակին համար ասիկա անսպոր ձև մը չէր : Էջմիածնի կաթողիկոսը ուներ մէկ աւելի աթոռակիցներ : Կիրիկիան նմանապէս երևսաղէմ ևս նոյն ձեւով երբեմն կառավարուած էր : Կ. Պալիս նոյնապէս, եթէ ոչ նոյն՝ գէթ անոր մօտ ձեւեր ընդգրկած էր :

Գրիգոր վրդ. Կեսարացի ալ իր ծննդն-
դավայրեն բացակայութեան շրջանին հա-
մար այս գրութիւնը կիրարկած կը թուի,
Մարտիրոս անսուն եպիսկոպոս մը իրեն օգ-
նական առնելով, ինչպէս կը հասկցուի Շա-
րակնողի մը յիշտառակարանէն, ուր կ'ըսէ թէ
առել եղաւ կատարեցաւ սա ի մարտադաշտ
Կապարովիկայ, որ և Կեսարիա Հայոցն առա-
ցին եւ միւս անունն որ և Մաշակ: Ընդ հո-
վաննաւ սուրբ Սարգսի և սուրբ Աստվա-

ծաճիկ և այլ սրբոց, որ աս կան ի օգնութիւն քիչունեկից: Արդ գրեցաւ աս ձեռակը անարձակ գրչի Ցակոր Բակոր բարուուարի և ի բիշականութեան մերում հայկական տուարի ԽԾԵ ($= 1608$) մայիս ամիսոյ իջ. արեւ Եշ. ի կարութիվութեան Սաս Տեսոն Եղիշանենիսիր եւ յառաջնորդութեան հաղպատիք անունու առ եւ արք բարուապետին Գրիգոր Վաղարշապետի և Մարտիրոս Եպիփանոպունիս (Յաշեան, Մայր Յաշեան, Էջ 525-526).

Ա. ԱԼԳՈՅԱԶԵԱՆ

(Շարունակելի) (4)

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԱՐԱՐԱՏԻ ՀՈՒՐԵՐԻ

● Աւը. 1 Մայիս. — Ս. Գատրիկարք Հօր այցելեց Կ. Պոլոս Բոպերդ գուէճի ռասուցիչներէն Պ. Լոբէն Շո Մարք:

● **Եր. 2 Մայիս:** — Ա. Գատարացը մատուցուեցած ի Ս. Փրկիչ, Հանդ. Տ. Մատաթէռն նպատագը գնահաննեմ մասնաւ տարբերիցն առթիւն. Տ. Մին քրջ. Բրազզկց շեզ տառեալ է դիմել զգունութիւնը արքայութեան նախանձնվ. Եթի արքայութեան իսոցնութիւն դիմութիւն ներկայացնուց Կոստանդնուպոլիսի միջն. որ մարդկային արտի ամեննէն անապիկ զգացումն է, և Քրիստոնի առանձաւութեան և մարդկութեան ճշմարտութիւնը, որ մարդկային բարյացանին իմն է, և եղակացած թէ քրիստոնէնին ամսեան կենանին ժամանէ գտաւումը պէտք է լինի առաւելացն դիմութեան այդ երես տարբերուն հոգեւոր հասողութիւնը: Հ. Մին երեկոյին ևս բանափոսեց ժամանաւուրսցի մէջ. Նիմին էր Շայութուազգէմ՝ արարական տիբապետութեան ՀՅՈՒՆՆԵԱ:

❸ ፭. ጀ. ወያዝ፡— ሆ. የወጪዕናዕድ ሰጠር ዘመኑን
ይህንም ቁጥርና የወጪዕናዕድ አገልግሎት የሚከተሉት ስም-
መስቀል ማረጋገጫ የሚከተሉት ስም-መስቀል የሚከተሉት ስም-
መስቀል የሚከተሉት ስም-መስቀል የሚከተሉት ስም-መስቀል

• Աւր. 8 Մայիս - Ս. Գատրիխարք Հօր այցելեցին Առողջաց Երևանազէմի եպիսկոպոսը եւ Տէղեկաբարձրաց:

❶ Կիր. 10 Մայիս. — Ս. Խաչի Երևան տօնիր առթիւ, Մայր Տաճարին մէջ քարոզեց Տ. Պարգև կրտ. բնաբան ունենալով «Այլ ինձ քաւ-

լից պարծել բայց միայն ի խաչն Տեսան մերու... առաքեական խօսքը, բացատրեց խաչն խրանչըդ իրեւ աղքիր հաւատքի, քաշութեան և միիթարութեան:

● Ել. 13 Մայիս. — Կեսօրեն վերջ, Եթովդպիս վլատի նեկուսը ուժաւաւորաբար այցելեց ի Ս. Յանձոր, իր երիտ զաւաներուն հետ. Ս. Պատրիարքը և Միարանութիւնը ընդունեցին զննքը, և պարտապատճեց հաւատքացաւ՝ ի գումացու իր քրիստոնեական բարեկայտութեան:

● Ել. 14 Մայիս. — Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Աւագ Թարգման Տ. Հայրի Վերջ և գիւտանական Գ. Նորանի, փախ այցի դաշն նեկումին, ի մինչ Եկիլու:

● Եր. 16 Մայիս. — Դիւտանապետ Պ. Նորեկան Յառակ գնաց, զատական գործով:

— Երեկոյին, ֆաւանգաւորացի մէջ բանախոսք Տ. Զան Վերջ. Նիւթն էր Հայութեամական կազմը սիրապետութեան շընանին:

● Կիր. 17 Մայիս. — Ս. Պատրիարքը մատուցուեաւ ի Ս. Յարութեամբ քարոզեց Տ. Սերովէ Վերջ բար բնական էր ՇՄՀ կարէր առ, որ երաց զայտ կուրին, առնել զի և առ մի մեղքին, բացատրեց թէ Առաւած միան մեթուով մը չէ որ Կը գործէ, այլ ի մերտուները եւ միջնուներ կը զարգացէ քան պահանջնեց պարապայից, և ամէն անդամ նոր և աւելի պայծառ կերպակ մը կը յայնուէ իր քեկարար կամքը:

● Ել. 21 Մայիս. (Համբարձում Տեսան). — Ներկայ պարագայից բերմամբ, այս նուրբական տառ այս տարի կարել չի նիւթով զայտել իր բռն պատահան տեղայոյն՝ միթենեաց լեռնա վրայ, և անդիքաւորուեցաւ Մայր Տաճարին մէջ. քարոզեց Ս. Պատրիարքը. Համբարձում հրաշքին բրախանութեան մէջ ցոյց տառ առաջ բրդիկային հագիբու բարձրացման և անշնչացման իրարկանանը. և, մատնանշելով պատաւածային փաքքի այդ բարձունքին ստորոտի Գերիսնմանի նորը, որ մեր Քերիլին հոգիան տառապանք իր կովոր եւաւ, եւզակացու թէ ուուր վիշտերս ընդունեած մարդը միան կընա բարձրանալ հոգեաբէու:

— Տ. Եղիշէ Վրդ. Եգիպտոս մեկնեցաւ, ժամանեարաց Վարժարանի աշակերտներ ընդունելու համար Ապր պիտի անցնի Եւրիքա:

● Եր. 23 Մայիս. — Ս. Պատրիարքը, ըստ առ գործութեան, մատուցացաւ ի վերայ տանեաց, Ս. Համբարձում մատրան մէջ:

● Կիր. 24 Մայիս. — Խնազէ երեւ իրեւն դիրակամատի պաշտամունքը, նոյնպէս, այս տառաւոնեան ժամերգութիւնն և Ս. Պատրապ տեղի ունեցան ի Ս. Երշտակապետ, Բ. Մաղկազարք տանին առթիւ, ի խորհուրդ Դ. գառա այն երեւակին, որ կը յիշուի Ս. Լուսաւորչի վիրապի աւանդութեան մէջ: Տ. Զգու Վրդ. քարոզեց. զուտակիս ըստ երկաւուր և երկնաւոր երաւակէններուն, ներկայացաւ կըստաղեական բարեպաշտութեան և ուժաւաւորութեան իմաստը չի են և նոր նորայէներուն կըստական հետեւին մէջ: և ցոյց առաջ անոր արգէքը մանաւարարք քրիստոնէական զգացման տեսակէտով, բացատրեց Տնօրինական վայրերու և յիշաւակներու առթած ներշնչամբին սրբարար ներգործութիւնը:

* * *

— Պազեստինի մէջ իրեւ վեց շաբաթներէ ի վրդ շաբանակուող գործադրութիւն հետեւանքով յառաջ եկած տնաեական դժուարութեական մէջ մեր կարուեաներուն հարէ եղած խնամքը մատուցանելու համար, Ս. Աթոռու Տնօրին ժողով վակերպաց ժողովրդային ներկայական բեկամբ կամածած նպատարայի Մարինն մը, որ հետանիկութիւն կը կատարէ և երիտ շաբաթներէ լուսած և օգնութեան այդ գործին: Վասնական արարութեան իր կողմէ հարցար բարապական և նիւթական աշակերտին լի զանաբ այս ձեռնարկին:

* * *

— Այս ամուսնան մէջ Տնօրին ժողովը գումարուեցաւ առանձին անդամ, Տ. Միխար. Ըստէ. ի գործի Երկու անդամ: Ըստհանուր քովովոյ նիւթերուն մէջ կնայու առանցկան Տնօրին ժողովն պատրաստուած 1936 Մայիս — 1937 Ապրիլ ընդէկ պիտունն, իր բոլոր մատրուր, և զանացուեցաւ ինչ ինչ փափսնեաթիւներուն երաւան տարեթաւութիւն կատարուեցան նաև պաշտօնեարու մասին անօրինութիւններու: Ըստ արտեզան, Տ. Պարիկ Վարդի, Տ. Խորեն Վերջ.՝ Տեսուչ Ս. Առաջածածնի և Ս. Փրկչի, Տ. Տրգուած Վրդ.՝ Վերական Մատառան և Հանդիքամատան, Տ. Միխան Վերջ.՝ Մատենակարանապետի, Երշտակար Ազան Արք.՝ Ինթոյեան օդիական հաշտակալ:

ՀԵՏԵՒԵԼՆԵՐԸ ՍՏԱՑՈՒԱՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՏՐԱՎԵՆ

ՀԵԶՆԱՐ ԱՂԲԻՆԻՐ, (Մկրտիչ Արմէն), Վէպ, Երևան, Պետհրատ, 8^o, էջ 202, մէկ օրինակ:

ԿԱՆԱՐԴԻ ԱԾԳԻ ՏՆԿԵԼԸ ԵՒ ԽՆԱՄՔԸ, (Ե. Առանեան), Գիւղատնտեսական, Երևան, Գիւղհրատ, 1935, 8^o, էջ 93, մէկ օրինակ:

ԵՐՄԱՄԱԳԱՅՈՒԹԻՒՆ, (Շ. Հ. Գալուստեան), Երևան, Գիւղհրատ, 1935, 8^o, էջ 168, մէկ օրինակ:

ՍԵՂԱՆԻ ՃԱԿՆԴԵՂ, Բռւսաբանական, Երևան, Գիւղհրատ, 1935, 8^o, էջ 63, մէկ օրինակ:

ՕՐԿԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԵՐՆԱՐԿ, (Ա. Ֆ. Հովհեման), Բրգմ. անզլ.է Սարգիս Ալէմեան, Ա. Մաս, Գիտական, Երևան, Պետհրատ, 1935, 8^o, էջ 449, մէկ օրինակ:

ԹՈՒԱԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ, (Ն. Ա. Պողոսյան), Բրգմ. Ա. Շաւարչեան, Երևան, Պետհրատ, 1936, 8^o, էջ 97, մէկ օրինակ:

ՍՍԱԽԱՆՈՎԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ՃԱԼԵՐ, (Վ. Մ. Մոլոտով), Ա. Որջոնիկիձէ, Լ. Մ. Կագանովիչ, Ա. Միքոյեան, Ա. Ժդանով, Գ. Գ. Պոստիչէն), Երևան, Հայկական, 1935 և 1936, մէկական օրինակ:

ՃԱՌ, (Ի. Վ. Փատալին), Երևան, Հայկուսկրատ, 1935, 16^o, էջ 23, մէկ օրինակ:
ԿՈՄԵՐԻԿԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԿՐԹՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ, Կուսակցական, Երևան, Հայկուսկրատ, 8^o, էջ 35, մէկ օրինակ:

ՀԱՄ Կ(Բ)Կ ԿԵՆՏՏԿՈՄՄ ՊԼԵՆԱՄԻ ԲԱՆԱՋԵԼԵՐ, Կուսակցական, Երևան, Հայկուսկրատ: 1936, 16^o, էջ 87, մէկ օրինակ:

ՆԼՅԵՄՐԵԲԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԼՈՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ, (Ա. Սարգիսեան), Գուսակցական, Երևան, Պետհրատ, 1935, 16^o, էջ 24, մէկ օրինակ:

ԿՈԼՏՏԵՏՏԱՍԻ ՍԵԽԱՍԱՆՔԻ ՄԱՍԻՆ, (Պ. Պոստիղէն), Գիւղատնտեսական, Երևան, Գիւղհրատ, 1936, 8^o, էջ 60, մէկ օրինակ:

ԼԵՆԻՆԻ ՄԱՍԻՆ, (Ի. Մոտին), Կենսագրական, Երևան, Կուսակրատ, 1936, 8^o, էջ 80, մէկ օրինակ:

ՀԿԵԲՐ ՍՏԱԼԻՆԻ ՄԱՅԻՍԻ ԳԻ ՃԱԼԸ, (Ա. Վիշինսկի), Բրգմ. Լ. Թորոսեան և Ե. Աւետիսեան, Երևան, Պետհրատ, 1935, 8^o, էջ 72, մէկ օրինակ:

ՌՈՒՍ-ՖՐԱՆՍԱԿԱՆ ԵՒ ՌՈՒՍ-ԱՆՁԼԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ, (Ա. Մարկոսեան), Քաղաքական, Երևան, Պետհրատ, 1936, 8^o, էջ 141, մէկ օրինակ:

ԿԱՊԻՏԱԼԻՍՄԱԿԱՆ ԳԵՏՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ, (Գր. Զաղեթեան), Տնտեսական, Երևան, 1935, 8^o, էջ 176, մէկ օրինակ:

ՓՈՒՐԱԿԱԼԻԲՐ ՀՐԱՑԱՆ, Զինագարժական, Խուսերէն, Երևան, 1935:
ՔԱԶ-ՆԱԶԱՐ, (Լիբրետոյ), Ոպերայ, հայ. և ռուսերէն:

ԵՐԶՄՈՒԼԻԿՆԵՐԻ ԱՄԵՐԻԿԱՆ, (Կիւստագ Էրեկուն), Վիպակ, Բրգմ. Մ. Արմէն, Երևան, Պետհրատ, 1936, 8^o, էջ 327, մէկ օրինակ:

ԳՐԱԿԱՆ ՍԵՐՈՒՆԴ, Հանդէս, գիրք 3-4:

ՖԻԿՈՒԼԵՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐ, Մարզական, Երևան, 1936, 8^o, էջ 16, մէկ օրինակ:

ԸՆԹԵՐԾԱՐԱՆ, (Հ. Հայրապետեան), Երևան, Պետհրատ, 1936, 8^o, էջ 101, մէկ օրինակ:

ՄԻԶՆԱԿԱՐԴ ԳՐԱՑՆԵՐԻ ԵՐԱԿՐԵՐ, Գ., Ե. և Զ. պրակները, Երևան, Պետհրատ, 1935, և 1936, 8^o, էջ 77, 18, 109, մէկական օրինակ:

ԵՐԱԿԻՐ ԳՏՂԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԶՈՒՐԻՆԵՐԱՆ ԽԵԲԱԿԻ, (Ա. Յափուջեան և Ե. Նազարեան), Գիւղատնտեսական, Երևան, Գիւղհրատ, 1935, 8^o, էջ 40, մէկ օրինակ:

ԻՆՉՊԼՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ, (Բ. Գորելիկ), Բանախօսութիւն, Երևան, Պետքատ, 1936, 8^o, էջ 69, մէկ օրինակ:

ԱՎՏՈՄՈՒՐԻՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅՈՎ, (Գր. Զախիրեան), Ռուսէրէն, Երևան, Պետքատ, 1935, 16^o, էջ 43, մէկ օրինակ:

ԱԱՍՆԱ ՃՆԵՐԸ, (Պրօֆ. Դր. Մանուկ Աբեղեան), Ժողովրդական բանահիւսութիւն (Հանգերձ ուսումնականիրութեամբ), Երևան, Պետքատ, 1936, 8^o, էջ 1126, Ա. Հատոր, մէկ օրինակ:

ՊԱՅՄԱՆՈՒԹԻՒԹԻՒՆ, (Վեպեր), Բանաստեղծական, Պետքատ, Երևան, 1936, 8^o, էջ 189, մէկ օրինակ:

ՌՈՒՇԱՆԻ ՔԱՂԱՔԸ, (Նայիրի Զարեան), Բանաստեղծական, Երևան, Պետքատ, 1936, 8^o, էջ 150, երկու օրինակ:

ԳԴՐՈՒԱՌ ՕՐԵՆՔ, (Սիրաս), Վէպ, Երևան, Պետքատ, 1936, 8^o, էջ 538, մէկ օրինակ:

ԻՆՉՊԼՍ ԷՐ ԿՈՓՎՈՒՄ ՊՈՂՊԱՏԸ, (Նիկոլայ Ռոտրովսկի), Վէպ, թրգմ. Սիմոկ, Երևան, Պետքատ, 1936, 8^o, էջ 493, մէկ օրինակ:

ՔԱՂՋՐՈՅՑՆԵՐԸ, (Ս. Խոգուլով), Հնկերքարական, Երևան, Կուսէրատ, 1936, 8^o, էջ 286, մէկ օրինակ:

ՀԵՂԵՑՈՒԽԿԻՆՆ, Ի ԵՊՈՂԵԱՆ, (Լ. Մելլիս), Հանապարհորդագրութիւն, Երևան, Պետքատ, 1936, 8^o, էջ 518, մէկ օրինակ:

ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, (Թ. Դրամբեան & Ա. Անտոնեան), Երևան, Լուսժող, հրատ. 1936, 8^o, էջ 30, մէկ օրինակ:

ԲՐԱԽԱՎԻԹԻ ՕՐԸ, (Վ. Էմմանուէլ), Մանկական, (պատկերազարդ), Երևան, Պետքատ, 1936, 8^o, էջ 30, մէկ օրինակ:

ԲԱՏՐՁԱՆ ԵՒ ՏԵՐ ՏԵՂ, (Ս. Խաչատրեան), Բուռարանական, Երևան, Գիւղցրատ, 1936, 8^o, էջ 42, մէկ օրինակ:

ԳՐԱԿԱՆ ՍԵՐՈՒՆԴ, (Ամազիկ Գրական, Գեղարուեստական և Թնաղատական), Ա. 1, Երևան, Պետքատ, 1936, 8^o, էջ 99, մէկ օրինակ:

ՓՈՐԻՉԻ ԿՈՄՈՒՆԱՑԻ ՕՐԸ, (Բ. Գորեկ), թրգմ. Գար. Յակոբեան, Կուսակցական, Երևան, Մասքի հրատ. 1936, 8^o, էջ 39, մէկ օրինակ:

ԼԵՆԻՆ, ԼԵՖԻՐ ԵՐԿԵՐ, Ա. Հատոր, Դիւտան, Հեկ(Բ)հի Կուսէրատ, 1935, 8^o, էջ 969, մէկ օրինակ:

ԴՐՈՒՑԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ, (Միքայէլ Միրզաեան), Պետքատ, Երևան, 1936, 8^o, էջ 183, մէկ օրինակ:

ՄԿՆԵՐՆ ԻՆՉՊԼՍ ԿԱՎԵՃԻ ՀԵՏԾ, (Խնկոյ Ապեր), Մանկական, (պատկերազարդ), Պետքատ, Երևան, 1936, 8^o, էջ 16, մէկ օրինակ:

ԽՈՌՀՅ. ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, (Գրական, Գեղարուեստական, Թնաղատական և Տեսական Հանգէս), թիւ 6, Պետքատ, Երևան, 1935, 8^o, էջ 187, մէկ օրինակ:

ՀՈՂԱԳԻԾՈՒԹԻՒՆ, (Խ. Միլիմանեան), Գիւղատանեստական, Երևան, Գիւղցրատ, 1935, 8^o, էջ 245, մէկ օրինակ:

ԽՐՃԻԹ-ԼԱ ԲՈՐԱՏՈՐԻԱ, (Խ. Ա. Կուռնոսենկոյ), Երևան, Գիւղցրատ, 1936, 8^o, էջ 83, մէկ օրինակ:

ՀԱՐ. ՄԱՍԻՆԻ ԶՐՈՅՑ, Կուսակցական, Երևան, Հայկուս հրատ., 1936, 16^o, էջ 63, մէկ օրինակ:

ՀԱՄԱԼՈՅ ՊԱՍՈՒԹԻՒՆ, (Վ. Կորինի Խմբագրութեամբ), Կուսակցական, Երևան, Հայկուս հրատ., 1936, 8^o, էջ 685, մէկ օրինակ:

ԲՈՂԵՄԱ, (Զ. Պոչչինի), Ուղերա գործուղութեամբ, Երևան, 1936, 8^o, էջ 16, մէկ օրինակ:

ԱԼԵՅՑԵՔ ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՒԱՆ, Հանրապետական Ռատիո Կոմիտէ, 1936, էջ 27, մէկ օրինակ: